

ՄԵՐ ԱՆԿԻՒՆԵՆ

Որքան Կարելի է Զանդուրծել

Ապրիլեան պատերազմն անելի քան տարի մը ետք, հայկական կողմը կը շարունակէ զոհեր տալ շաբաթական, իսկ երբեմն ալ ամէնօրեայ յաճախականութեամբ:

Վերջին մի քանի օրերուն չորս Զայգիներուն եւս զոհուեցան սահմանի վրայ, որոնք եկան անելնալու վերջին ամիսներուն նահատակուած տասնեակ զինուորներու թիւին վրայ:

Յստակ է որ, Ատրպէյճան որոշած է վարել հայկական բանակը դանդաղօրէն արհմարտընելու քաղաքականութիւն, այդպիսով հասնելու համար իր նպատակներուն: Այս իմաստով յայտնի են թշնամիի ծրագիրները, սակայն անծանօթ կը մնայ հայկական կողմի անզմավարութիւնը: Իւրաքանչիւր նման դէպքէն ետք կը յայտարարուի, որ համարժեք ու անելի ծանր պատասխան պիտի տրուի նախադրեալ կողմին, հայկական պաշտպանական դիրքերը անելի կ'ամրապնդուին, նոր սարքաւորումներ կը տեղադրուին եւ նման խոստումներ: Սակայն, ոչինչ կը փոխուի այն իրողութենէն, որ զինակոչուած հայ երիտասարդներու դիակները, իրենց ծնողներուն կը վերադարձուին դազադներու մէջ:

Մասնագէտ չըլլալով, դժուար է մեզի կարծիք յայտնել պատերազմական հարցերու շուրջ: Սակայն, իւրաքանչիւր հայ Զայաստանի, Արցախի եւ սփիւռքի մէջ իրաւունք ունի հարց տալու թէ, նման դէպքերուն յաջորդող ինչպիսի քայլեր ձեռք կ'առնուին: Ինչպիսի պատասխանատուութեան կ'ենդարկուին այն հրամանատարները, որոնց ուսերուն վրայ դրուած է իրենց ենթակալութեան տակ գտնուող զինուորներու կեանքը ապահովելու պարտականութիւնը:

Երկար խօսուեցաւ ապրիլեան պատերազմն դասեր քաղելու մասին: Միջին մակարդակի մի քանի ձեւական պաշտօնակալներէն բացի, որեւէ բարձրաստիճան զինուորական պարտաւորուած չզգաց հրաժարական ներկայացնելու: Անոնցմէ ոմանք կը շարունակեն թանկարժէք մեքենաներով շրջագայիլ Երեւանի փողոցներով:

Զայաստանի մէջ կը կիրառուի պարտադիր զինուորական ծառայութիւն: Սակայն, այդ ծառայութիւնը «վերապահուած» է միայն աղքատ ընտանիքներու զաւակներուն: Շատերու կարծիքով դրոթիւնը պիտի շարունակէ այսպէս մնալ, մինչեւ այն ատեն որ, հարուստներու ու օլիգարխներու զաւակները այլազան պատրուակներով չեն գորակոչուիր:

Երեւի թէ պէտք է սկսիլ այդտեղէն, որպէսզի ղեկավարութիւնը անելի մօտէն զբաղուի սահմաններու վրայ տիրող անբնական կացութեամբ:

«ՄԱՍԻՍ»

Եւրոպական Միութեան Դեսպանը Կը Պատասխանէ Զայաստանի Իշխանութիւններու Մեղադրանքներուն

Եւրոպական Միութեան պատուիրակութեան ղեկավար, Հայաստանի մէջ դեսպան՝ Փիոթր Սվիթալսքին արձագանգելով Հայաստանի իշխանութեան ներկայացուցիչներու անցեալ շաբաթ հնչեցուցած մեկնաբանութիւններուն, թէ դեսպանը փորձած է միջամտել Հայաստանի ներքին քաղաքական հարցերուն, ըսած է որ Հայերը շատ լաւ կը հասկնան, որ Հայաստանի ինքնիշխանութեան սպառնացող վտանգները այլ տեղ թաքնուած են եւ ոչ թէ մեր բարեկամական աջակցութեան մէջ:

«Ես ինքս այնպիսի երկրէ եմ, որ շատ զգայուն է չմիջամտելու ինքնիշխանութեան վերաբերող հարցերուն, մենք կ'ապրինք փոխկապակցուած աշխարհի մէջ, մենք պէտք է ընդունինք, որ կան մէքանիզմներ, համաձայնութիւններ, պայմանագիրներ, աշխատանքային պայմանաւորուածութիւններ, որոնք միւսներուն հնարաւորութիւն կու տան արտայայտելու իրենց կարծիքը այն մասին, թէ ինչ կը կատարուի այս կամ այլ երկրին մէջ: Եւ ես շատ ուրախ եմ, որ Հայերը իրենց սփիւռքի, քաղաքական աշխարհայեցողի շնորհիւ շատ լաւ կը հասկնան, որ ինքնիշխանութեան սպառնացող վտանգները այլ տեղ թաքնուած են եւ ոչ մեր բարեկամական աջակցութեան մէջ»,



Դեսպան՝ Փիոթր Սվիթալսքի

- ըսած է Սվիթալսքին:

Հայաստանի ընտրական գործընթացներու վերաբերեալ Եւրոմիութեան դեսպանը անցեալ շաբաթ խիստ զնահատական հնչեցուցած էր՝ առաջարկելով փոխել կեդրոնական ընտրական յանձնարարականութեան ներկայացուցիչներու ընդգրկմամբ, զայն դարձնել «արժանահաւատ»: Ան նաեւ խօսած էր իրաւապահ համակարգի անկախութեան պակասի մասին, անդրադարձած էր ռեյթինկային

Շար.ը էջ 5

Քալիֆորնիոյ Խորհրդարանը Զաստատեց 3 Միլիոն Զայ-Ամերիկեան Թանգարանին

Քալիֆորնիոյ Նահանգային Խորհրդարանը վաւերացուց տարեկան պիւտձէն, որուն մէջ ընդգրկուած է երեք միլիոն տոլար յատկացում, կլինտէլի մէջ կառուցուելիք Հայ-Ամերիկեան Թանգարանի շինարարութեան աշխատանքներուն:

Այս գումարը պիտի գոյ աւելնալու, նախորդ տարուայ պիւտձէնով կատարուած՝ մէկ միլիոն տոլարի յատկացումին վրայ, ընդհանուր գումարը հասցնելով չորս միլիոն տոլարի:

Բացի այս յատկացումէն, պիւտձէնով նախատեսուած է նաեւ 10 միլիոն տոլար՝ Քալիֆորնիոյ վարժարաններուն մէջ ցեղասպանութեան ուսուցման ծրագիրներուն, մէջը ըլլալով Հայկական ցեղասպանութիւնը:

Այս առթիւ Թանգարանի յանձնախումբի անդամները իրենց երախտագիտութիւնը յայտնեցին նահանգային ծերակուտական Անթոնի Փորթիանթիոյին ու նահանգային Խորհրդարանի ղեկավարութեան, որոնք իրենց կարելին ըրին, որպէսզի այս նպատակը ընդգրկուի Նահանգային տարեկան պիւտձէին մէջ:

Հայ-Ամերիկեան Թանգարանի յանձնախումբի մաս կը կազմեն Լու Անճելլիսի մէջ գործող հայկական գլխաւոր կազմակերպութիւններ:

Էրտողանի Թիկնագօրի 12 Անդամի Զերբակալութեան Զրաման Տրուած է

Միացեալ Նահանգներու մայրաքաղաքի ոստիկանութիւնը Թուրքիոյ նախագահի թիկնագօրի 12 անդամները ձերբակալելու հրաման տուած է՝ 16 Մայիսին Ուաշինկթընի մէջ Թուրքիոյ դեսպանատան մօտ ցուցարարներու վրայ յարձակելու համար:

Ուաշինկթընի քաղաքապետ Մուրիլլ Պրաուզըր եւ ոստիկանապետ Փիթըր Նիւշամ համատեղ ասուլիսի ընթացքին յայտնեցին, որ ձերբակալելու հրաման տրուած է Թուրքիոյ անվտանգութեան ծառայութեան 9 անդամներու, Թուրքիոյ ոստիկանութեան երեք սպաներու եւ երկու զանապաշտներու նկատմամբ, որոնք նաեւ Թուրքիոյ քաղաքացիներ են:

Ուաշինկթընի քաղաքապետը ըսած է, որ 16 Մայիսին 9 մարդ վիրաւորուած է այդ դաժան յարձակման հետեւանքով:

«Ինչպէս նախապէս յայտնած եմ արդէն, կը դատապարտեմ այս

Շար.ը էջ 5

Մէկ Օրուայ Մէջ Զոհուած Եւ Զորս Զայ Զինուորներ

Լեռնային Ղարաբաղի սահմանին 4 հազ զինծառայող զոհուած է:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանութեան նախարարութիւնը հաղորդեց, որ Յունիս 16-ի առաւօտեան ատրպէյճանական կողմը հիւսիսային ուղղութեամբ դիմած է հերթական սադրանքի: Մահացու հրազէնային վիրաւորում ստացած է Պաշտպանութեան բանակի զինծառայող 20-ամեայ Նարէկ Տիգրանի Գասպարեանը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանութեան նախարարութիւնը անելի կանուխ հաղորդած էր, որ նոյն օրը, հակառակորդը հաստոցաւոր հակաթանկային նռնականետերէ խախտած է զինադադարը: Մահացու վիրաւորումներ ստացած են զինծառայողներ Արայիկ Ռուտիկի Մատինեանը (ծնեալ 1997թ.), Վիգէն Ժիրաչի Պետրոսեանը (ծնեալ 1997թ.) եւ Վարդան Ծովակի Սարգսեանը (ծնեալ 1997թ.):

Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութիւնը կիսելով կորստեան ծանր վիշտը, իր գորակցութիւնը յայտնած է զոհուած զինուորներու ընտանիքի անդամներուն, հարազատներուն ու ծառայակիցներուն եւ

հաւաստիացուցած է, որ միջազգային համապատասխան կազմակերպութիւններու անհասցէ յայտարարութիւններէն ոգեւորուած հակառակորդի դարանակալ գործողութիւններու պատասխանը պիտի ըլլայ թիրախային եւ անհամարժէք:

Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան խօսնակ Արծրուն Յովհաննիսեան «Ազատութեան» փոխանցած է, որ կայ երկու վիրաւոր, որոնք տեղափոխուած են Երեւան՝ անոնց վիճակը կայուն ծանր է:

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակօ Սահակեան այցելելով սահմանային գործառնէր՝ յայտարարած է, որ նման յանցագործութիւններն անպատիժ պիտի չմնան:

Լեռնային Ղարաբաղի նախագահի խօսնակ Դաւիթ Բաբայեան «Ազատութեան» հետ զրոյցի ընթացքին խստօրէն քննադատած է Ատրպէյճանի գործողութիւնները, ակնկալելով միջազգային կառույցներու հասցէական քննադատութիւնը՝ ուղղուած ատրպէյճանական կողմին:

«Մենք ակնկալում ենք, որ-

Շար.ը էջ 5

ՐԱՅԱՍՏԱՆԵԱՆ ՄԱՍԻՍ

Մինսկի Խուճըր Փաստի Առաջ Կանգնեցրեց Սերժ Սարգսեանին

ԱՆՆԱ ՅԱԿՈՐԵԱՆ

Մի համանախագահների այցը տարածաշրջան բաժանված լարուած ֆոն ունեցաւ: Նախ, դրանից առաջ երկար ժամանակ միջազգային փորձագիտական հեղինակաւոր կեդրոնները, ինչպէս Միջազգային ճգնաժամային խումբը, National Interest-ը շարաքաղում պատերազմի վերսկսման կանխատեսումներ էին անում: Այս վերլուծութիւնները միանգամայն հիմնաւոր էին, թէեւ սրբերով ընդունուեցին Հայաստանում:

Ղարաբաղեան հակամարտութեան մէջ վաղուց շրջանառուող բանաձեւ կա՛րբանակցութիւնների այլընտրանքը պատերազմն է, կամ հակառակը: Այսինքն, եթէ հակամարտութեան բանակցային ճակատում լուծութիւն է, ապա ակտիւ է կուռի դաշտում: Ինչին էլ ակնհայտ է ենք լինում վերջին մէկ-մէկուկէ տարուայ ընթացքում:

ԵԱՀԿ ՄԽ համախաղաղ հարկերին, մասնաւորապէս ՄԽ-ում համակարգողի դեր ստանձնած Ռուսաստանին առաջժամ չի յաջողուում Հայաստանին եւ Ատրպէյճանին նախագահներին վերադարձնել բանակցութիւններին: Իսկ բանակցային գործընթացում առաջացած անդունդը կողմերից իւրաքանչիւրը փորձում է իր համար նպատակաւոր բովանդակութեամբ լցնել:

Հայկական կողմը առաջ է մղում շփման գծում խաղաղութեան ամրապնդման ծրագիրը, հետաքննութեան մեխանիզմների տեղա-

կաշումը՝ թէկուզ միակողմանիօրէն, եւ բանակը նոր ու ժամանակակից սպառազինութիւններով համարելու խնդրի լուծումը: Այս բոլոր ուղղութիւններով առաջընթացը տեսանելի է: Պաշտօնական երեւանը, սակայն, եւս մէկ ուղղմակաւարական ուղղութիւն է հետապնդում, այն է՝ միջազգային հանրութեան աչքում եւ յատկապէս հակամարտութեան մէջ ներգրաւուած երկրների հետ յարաբերութիւններում Ատրպէյճանի վարկաբեկումը:

Հայկական կողմը ջանում է Ատրպէյճանին անկիւն մղել, նրան ներկայացնելով որպէս ահաբեկչական բռնապետութիւն, որը չի յարգում միջազգայնորէն ստանձնած պարտաւորութիւնները, խախտում է զինադադարի համաձայնագիրը, պատերազմական յանցագործութիւնների է դիմում եւ այլն: Այս ուղղմակաւարութեան հեռահար նպատակը Ատրպէյճանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների հասնելն է: Դժուար է ասել, որ քանի որ յաջողութեամբ կը պսակուի:

Այս ուղղութեամբ առաջընթացը եթէ նոյնիսկ կայ էլ, ապա ծայրայեղ դանդաղ տեմպերով է եւ դժուար տեսանելի: Ամենախոշոր ձեռքբերումը մէկ ամիս առաջ ԵԱՀԿ ՄԽ համախաղաղների հասցեական յայտարարութիւնն էր այն մասին, որ Ատրպէյճանը խախտել է զինադադարը: Սրանից անմիջապէս յետոյ պաշտօնական երե-

ւանը սկսեց խօսել այն մասին, որ դատապարտող յայտարարութիւնները բաւարար չեն, ժամանակն է, որ միջազգային հանրութիւնը եւ առաջին հերթին Մինսկի խումբը կոնկրետ քայլեր ձեռնարկի Ատրպէյճանին սանձելու համար: «Երբ որ այդպիսի յայտարարութիւններ անում են եւրոպայագահող երկրների նախագահները, իսկ դրանք [ՄԱԿ-ի] Անվտանգութեան խորհրդի մշտական անդամ երկրներն են՝ Միացեալ Նահանգներ, Ռուսաստան, Ֆրանսա... նախագահները ասում են՝ խստօրէն կը դատապարտուի: Ի՞նչ է նշանակում, դա լուրջ յայտարարութիւնն է... Կարծում եմ՝ ոչ միայն», - անցեալ շաբաթ այսպիսի սաղորդ յայտարարութիւն արեց ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդեանը Երեւանում հաստատուելիս իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

ՄԽ-ի հասցեական յայտարարութիւնը: Դրանից յետոյ, սակայն, շատ բան է փոխուել: Եւ որպէսզի Նալբանդեանի հետտրական հարցն ու առհասարակ երեւանի բռնած ճանապարհը ճիշտ դուրս գային, պէտք է տարածաշրջանային այս այցի արդիւնքներով յայտարարութեան ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համախաղաղները կրկին հասցեական յայտարարութիւն անէին եւ շատ աւելի կոշտ բառերով դատապարտէին այս Ուրբաթ եւ Շաբաթ օրերին Ատրպէյճանական կողմի գործողութիւնները, որոնք չորս հայ զինուորի կեանք

արժեցան: Մէկ ամիս առաջ ատրպէյճանական կողմը գնդակոծել էր ուղղմական օբիեկտ, որը մասնակի վնասուել էր, մարդկային կորուստների մասին խօսք չկար: Այս անգամ 4 երիտասարդ կեանքերի մասին է խօսքը:

Սակայն Ալիեւի հետ այսօր կայացած հանդիպումից յետոյ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համախաղաղ հարցի Պոպովի յայտարարութիւնն արդէն իսկ չէր խօսում այն մասին, որ Մինսկի խումբը պատրաստուած է հերթական հասցեական յայտարարութիւնն անելուն:

Պոպովը Ալիեւի հետ հանդիպումից յետոյ ԶԼՄ-ների հետ զրոյցում ասաց, որ համախաղաղները խորը ափսոսանք են զգում առաջնագծում վերջին դէպքերի առնչութեամբ, եւ որ այդ հարցը քննարկել է Ատրպէյճանի ղեկավարութեան հետ:

«Ե՛ւ Պաքու, ե՛ւ Երեւանում մենք քննարկումներ ենք անցկացրել քաղաքական երկխօսութեան վերսկսման առնչութեամբ: Այդ քննարկումների արդիւնքներով կարելի է գալ եզրակացութեան, որ երկու երկրների նախագահները հանդէս են գալիս խաղաղ բանակցութիւնների շարունակման օգտին», - ասաց Պոպովը:

Երեւան եւ Ստեփանակերտ այցից յետոյ քաղաքական բանակցութիւնները վերսկսելու մասին խօսք չի եղել: Իսկ մինչ համախաղաղների Հայաստան գալը ՌԴ ԱԳ նախարարութեան խօսնակ Մարիա Զախարովան հետեւեալ կերպ էր ներկայացրել քննարկումների թեման. «Հայաստանում համախաղաղները հանդիպում կ'ունենան երկրի նախագահի, արտգործնախարարի եւ պաշտպանութեան

Կառավարութեան Ծրագրի Ամենակարեւոր Հարցը Եւ Բացը

Շաբ.ը էջ 18

ՄՈՒՍԱ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Հայաստանի կառավարութիւնը հաստատել է իր ծրագիրն ու այն ներկայացրել խորհրդարան, որն էլ ծրագիրը կը քննարկի եւ ամենայն հաւանականութեամբ էլ կ'ընդունի: Ծրագիրն աւելի քան 121 էջ է, պարունակում է առաւել հանգամանալից եւ մանրամասն բովանդակութիւն, քան Կարէն Կարապետեանի կառավարութեան, այսպէս ասած, առաջին ծրագիրը: Թէեւ այստեղ ամէն ինչ իհարկէ հասկանալի է՝ առաջինի դէպքում լիովին այլ ժամկէտներ եւ իրավիճակ էր, ներկայումս այլ: Կարէն Կարապետեանն առաջին ծրագրի դէպքում էլ յայտարարում էր, որ կայ կարճաժամկէտ, այսպէս ասած օպերատիւ գործողութիւնների ծրագիր եւ կայ աւելի երկար, ուղղաւարական: Բայց միւս կողմից դժուար է ասել, որ ընթացիկ ծրագիրը հենց ուղղաւարականն է:

Փորձագէտներն անկասկած կէտ առ կէտ եւ տող առ տող կը վերլուծեն նոր ծրագրի նպատակները, թիրախները, նպատակներին հասնելու մեխանիզմները եւ այլն՝ կը քննադատեն, հաւանութեան կարծանացնեն: Այդ գնահատականներն անկասկած ունեն իրենց տեղը, սակայն ծրագիրը ներկայացուած է ամենակարեւոր հարցի՝ կառավարութեան ծրագրի իրականացնողի անպատասխան լինելու պայմաններում: Այսինքն՝ ծրագիրը ներկայացնում է Կարէն Կարապետեանի կառավարութիւնը հինգ տարուայ կտրուած քով, բայց մեղմ ասած յստակ չէ, որ այդ կառավարութիւնը կամ այդ վարչապետն են լինելու

ծրագիրն իրականացնողները: Արդէն յայտնի է, որ 2018 թուականի Ապրիլին կառավարութիւնը դնում է իր լիազօրութիւնները վայր, Սերժ Սարգսեանի՝ նախագահի պաշտօնը թողնելուն զուգահեռ: Այստեղ արդէն մնում է բաց հարցը՝ ինչ է անելու Սերժ Սարգսեանը, ինչ է լինելու Կարէն Կարապետեանի հետ, ով է լինելու նոր վարչապետը:

Սերժ Սարգսեանն ու ՀՀ-ն չեն յայտարարում, որ այն լինելու է Կարէն Կարապետեանը: Դա կարող էր լինել տրամաբանական, եթէ, օրինակ՝ ՀՀ-ն կամ Սերժ Սարգսեանը Կարէն Կարապետեանի վերանշանակումը կապէին արդիւնքի հետ: Այսինքն՝ ինչը նորմալ է, որ չի երաշխաւորում վարչապետի պաշտօնավարման շարունակութիւնը, վերանշանակումը: Ինչպէս ֆուտպոլային թիմում՝ եթէ խաղացողն ունի երաշխաւորուած տեղ հիմնական կազմում՝ առաջնում է նրա մտտիւացիայի էական նուազման ռիսկ: Հետեւաբար, որեւէ բարձրակարգ մարզիչ անգամ ամենահեղինակաւոր ֆուտպոլիստի տեղը չի երաշխաւորի, քանի որ դա մտտիւացիայից կը զրկի թէ՛ նրան, թէ՛ նաեւ թիմի միւս խաղացողներին:

Ներքին մրցակցութիւնը խաղային տեղի համար՝ թիմի կենսունակութեան գրաւական է: Նոյն տրամաբանութիւնն անկասկած գործում է այս դէպքում: Սակայն կիրաւու, որովհետեւ այստեղ տեղ ունենալ չունենալու չափանիշը յայտնի է: Ֆուտպոլի թիմում, մարզաշխարհում, օրինակ, դա լաւ արդիւնքն է:

Բայց այստեղ ՀՀ-ն կամ Սերժ Սարգսեանը չեն էլ ասում, որ Կարէն Կարապետեանը կը մնայ՝ եթէ արձանագրի իքս կամ իզրեկ արդիւնքը, կամ կը գնայ, եթէ չբաւարարի որեւէ ցուցանիշ: Այդպիսով, կայ կառավարութեան ծրագիր հինգ տարուայ համար, չկայ որեւէ հրապարակային չափորոշիչ այդ կառավարութեան ծրագրի իրականացումը ղեկավարող պաշտօնեայի վերաբերեալ: Հետեւաբար, մեղմ ասած՝ անհաւանական է այն, որ ընդամենը մէկ տարի անց Հայաստանը կարող է ունենալ բոլորովին այլ ծրագիր այն պարզ պատճառով, որ կ'ունենայ բոլորովին այլ կառավարութիւն:

Սակայն, ըստ հուշեցում, իրականում խնդիրը եւ իրավիճակն այնպիսին է, որ արդէն իսկ այժմ գործ ենք ունենալու կառավարութեան իրապէս այլ ծրագրի հետ, քան այն, ինչ ներկայացուած է: Բանն այն է, որ ներկայացուած ծրագիրն այնպիսին է, որ դրա իրականացման ոչ միայն արդիւնքը կը բերի այլ իշխանութեան՝ այլ որակի, այլ համակարգի, այլ դրա իրականացման համար ինքնին պէտք է այլ համակարգի եւ որակի իշխանութիւն, որն այժմ ուղղակի չկայ: Հետեւաբար, կառավարութիւնը հանրութեանը ներկայացնում է մի ծրագիր, սակայն իրականում գործունէութիւնը լինելու է բոլորովին այլ կամ ծրագրով, կամ ինչպէս պատահի, այսինքն՝ ինչպէս կը թելադրի ներշնչանական ուժերի յարաբերակցութիւնն ու շահերի գերակայութիւնը: «ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՈՒԱԿԱՆ»

ՄԱՍԻՍ
ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
ՄԱՍԻՍ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ
ՄՈՅԻԱԼ ԴԵՄՈԿՐԱՏ ԴՆԱԿԵԱՆ
ԿՈՒՄԱԿՑՈՒԹԵԱՆ
Արեւմտեան Ամերիկայի Շրջանի
ՎԱՐԻՉ ՏՆՕՐԵՆ
ՎԱՅԷ ԱՏԱՊԱՅԵԱՆ
MASSIS Weekly
Organ of the Armenian Social Democratic Hunchakian Party of Western USA
1060 N. Allen Ave.
Pasadena, CA 91104
Phone: (626) 797-7680
Fax: (626) 797-6863
E-Mail: massis2@earthlink.net
http://www.massisweekly.com
(USPS 667-310) (ISSN 0744-334X)
Published Weekly
Except Two Weeks in August
ANNUAL SUBSCRIPTION RATES:
USA \$50.00, \$100.00 (First Class)
Canada \$125.00 (Air Mail)
Overseas \$250.00 (Air Mail).
All payments must be made in US funds & Drawn on US banks.
Periodicals Postage Paid at Pasadena CA.
Please Send Address Change To MASSIS WEEKLY

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ

Շարմազանով. «Մեկ Տարի Անց Ինչպիսի Կառավարութիւն Կը Լինի՝ Կը Խօսենք 2018-ին»

«Սահմանադրութեան համաձայն, վարչապետ Կարէն Կարապետեանի կառավարութիւնը գալիք տարի հրաժարական է ներկայացնելու, իսկ ինչպիսի կառավարութիւն կը լինի միւս տարի՝ կը խօսենք 2018-ին», - Հանրապետական կուսակցութեան (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստէն ետք լրագրողներու հետ ձեպագրոցի ժամանակ յայտարարած է ՀՀԿ խօսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էտուարտ Շարմազանովը:

Մինչ այդ Ազգային ժողովի փոխխօսնակը տեղեկացուցած է, որ իշխող ուժի ղեկավար մարմնի նիստին մէջ քննարկուած է յառաջիկային խորհրդարանին ներկայացուելիք կառավարութեան ծրագիրը, որ հիմնուած է նախագահ Սերժ Սարգսեանի՝ 18 Մայիսի ծրագրային ելոյթի վրայ, եւ ՀՀԿ-ն, ըստ Շարմազանովի, կառավարութեան առաջարկած է ապահովել տարեկան 5 տոկոս տնտեսական աճ, յառաջիկայ 5 տարիներուն 25 տոկոսով բարձրացնել նուազագոյն աշխատավարձը, գործազրկութիւնը նուազեցնել մինչեւ 12 տոկոսի, լուրջ ուշադրութիւն դարձնել հակակաշառակերական բարեփոխումներուն, բարելաւել Հայաստանի դիրքը Doing Business-ի մէջ՝ հասցնելով այն 25-րդ հորիզոնականին:



ՀՀԿ խօսնակ Էտուարտ Շարմազանով

«Ազատութեան» հարցին, որ եթէ կառավարութիւնը չապահովէ տարեկան 5 տոկոս տնտեսական աճ, հրաժարական պիտի ներկայացնէ, Շարմազանովը պատասխանած է. - «Ես «եթէ»-ներով հարցերին չեմ պատասխանում: Ընդամենը ես ձեզ ասել եմ, որ մենք լաւատես ենք, մենք կարծում ենք, որ մէկ միասնական ուժերով պէտք է հասնել նրան, որպէսզի այսօրուայ կառավարութիւնը եւ քաղաքական մեծամասնութիւնը՝ սա, կրկնում եմ, Հանրապետական կուսակցութեան եւ Հայ լեզրափոխական դաշնակցութեան քաղաքական պատասխանատուութիւնը կողմ կառավարութիւնն է, հինգ տարի անց ունենայ այն դրական չափանիշները, որը որ դրուել է: Մէկ տարի անց, բնականաբար, ըստ Սահմանադրութեան, այս կառավարութիւնը հրաժարական պէտք է տայ, ինչպիսի կառավարութիւն կը լինի՝ դա արդէն կը խօսենք 2018 թուականին»:

Գործադիրը Հաւանութիւն Տուած է Կառավարութեան Ծրագիրին

Հայաստանի կառավարութեան արտահերթ նիստի ընթացքին գործադիրը հաւանութիւն տուած է կառավարութեան ծրագիրին:

Ըստ կառավարութեան պաշտօնական կայքէջի, կառավարութեան՝ 2017-2022 թուականներու Հայաստանի կայուն զարգացումը երաշխաւորող գործունէութեան ծրագիրը ներկայացուցած է փոխվարչապետ, Միջազգային տնտեսական համարկման եւ բարեփոխումներու նախարար Վաչէ Գաբրիէլեանը:

Կառավարութեան ծրագրիի տեսլականը հիմնուած է անվտանգ, արդար, ազատ եւ խելացի Հայաստան ունենալու սկզբունքի վրայ:

Վաչէ Գաբրիէլեանի խօսքով՝ իւրաքանչիւր բարձրին մէջ նշուած են նախորդ 9 ամիսներուն կառավարութեան կողմէ իրականացուած ախտորոշման արդիւնքով բացայայտուած խնդիրները եւ անոնց առարկայական լուծումները: Յստակ ամրագրուած են այն առաջնահերթութիւնները եւ տեսլականը, որ կառա-

վարութիւնը ունի արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան ոլորտին մէջ, այն է՝ ազատ, անկախ Հայաստանի ու Լեւոնային Ղարաբաղի խորացող կապը եւ Հայաստանի անվտանգութիւնը՝ որպէս տնտեսական զարգացման գրաւական:

Ծրագիրը բաղկացած է 4 հիմնական բաժնէ՝ պետական կառավարման եւ իրաւական համակարգ, արտաքին քաղաքականութիւն եւ պաշտպանութիւն, տնտեսութեան առաջընթաց եւ ընկերային ոլորտ:

«Կարծում եմ՝ կառավարութեան ծրագիրը բաւական յաւակնոտ խնդիրներ է դրել իր առջեւ: Մենք ֆիքսել ենք, թէ ինչ նպատակի ենք ցանկանում հասնել եւ տնտեսութեան, եւ գործազրկութեան, եւ նուազագոյն աշխատավարձի, եւ արտահանման ծաւալների, ինչպէս նաեւ հարկեր-ՀՆԱ չարաբերակցութեան առումով», - անդրադառնալով ծրագրին՝ ըսած է վարչապետը:

Կառավարութեան ծրագիրը պիտի ներկայացուի Ազգային ժողով:

Քաղաքական Ուժերը Անդրիաս Ղուկասեանի Հարցով Դիմած Են Միջազգային Կառոյցներուն

Հայաստանի Հանրապետութեան մէջ Ազգային ժողովի ընտրութիւններու աւարտէն անմիջապէս ետք քաղաքագէտ եւ քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասեանի դէմ նոր՝ աւելի մտացածին ու շինծու, մեղադրանքներ ներկայացնելու փաստը ոչ այլ ինչ է, քան

իշխանութիւններու կողմէ հասարակութեանն ուղղուած պահանջ՝ հնազանդելու եւ Հանրապետական կուսակցութեան յաւերժ իշխելու մտադրութեան հետ համակերպուելու: Այս մասին նշուած է շարք մը քաղաքական ուժերու տարածած յայտարարութեան մէջ:

«Հայազն» Կուսակցութիւնը Լուծարուած Է Եւ Յառաջիկային Պիտի Միանայ ՍԴՀԿ-ին

«Հայազն» կուսակցութիւնը երեւանէն դուրս իրականացուցած է իր արտահերթ 4-րդ համագումարը, որուն իբրեւ հիւր ներկայ եղած են Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան ներկայացուցիչները: Ինչպէս «Արմէնբրես»-ին տեղեկացուցած են «Հայազն» կուսակցութեան մամուլ ծառայութեան, համագումարի 30 պատուիրակները, քննութեան առնելով Հայաստանի առջեւ ծառայած ներքին եւ արտաքին քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ անվտանգութեան խնդիրները, միաձայն որոշած են ընդունել շարք մը բանաձեւեր:

«Գիտակցելով Հայաստանի եւ

Արցախի անվտանգութեան հարցում համահայկական ներուժի օգտագործման հրամայականը եւ ունենալով զաղափարական ու քաղաքական նոյնական հայեացքներ համագումարը որոշեց:

«Հայազն» կուսակցութիւնը ինքնալուծարուած է եւ իր կազմակերպական ողջ ներուժով յառաջիկայ մէկ ամսուայ ընթացքում ներառուած է Հայ իրականութեան առաջին քաղաքական՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան շարքերը՝ մաս կազմելով համահայկական մեծ ընտանիքին», - ըսուած է կուսակցութեան հաղորդագրութեան մէջ:

«Սասնայ Ծռեր» Խումբի Ահազանգ-Յայտարարութիւնը

Արձազանգելով «Դատապարտեալներու հիւանդանոց» քրէակատարողական հիմնարկին մէջ գտնուող Արթուր Սողոմոնեանի, Արմէն Լամբարեանի, Արամ Յակոբեանի եւ Խաչիկ Գիւզեանի պահման պայմաններու մասին հրապարակուած յայտարարութեան՝ Մարդու իրաւունքներու Պաշտպանի ներկայացուցիչները այցելած են «Դատապարտեալներու հիւանդանոց» քրէակատարողական հիմնարկ՝ ծանօթանալու համար խնդրի մանրամասներուն:

Աւելի վաղ NEWS.am-ը յայտնած էր, որ «Սասնայ Ծռեր» խումբը հանդէս եկած է յայտարարութեամբ, ուր նշած է, որ «Դատապարտեալներու հիւանդանոց»-ին մէջ անհախաղէպ ճնշումներ սկսած են այնտեղ գտնուող Սասնայ Ծռեր Արթուր Սողոմոնեանի, Արմէն Լամբարեանի, Արամ Յակոբեանի, եւ նաեւ՝ Խաչիկ Գիւզեանի նկատմամբ:

Յայտարարութեան մէջ նաեւ

ըսուած է. «Փաստաբան Մուշեղ Ծուշանեանը տեղեկացնում է, որ բոլոր 4 քաղբանտարկեալների դռները վրայ կողպէքներ են տեղադրուել, մինչդեռ հիւանդանոցներում գոյութիւն չունեն մարդու կեանքի համար տարրական պայմաններ՝ ջուր եւ պէտքարան:

Քաղբանտարկեալները գտնուում են հեղձուցիչ պայմաններում: Չկայ օդափոխութեան հնարաւորութիւն: Հիւանդանոցի տնօրինութիւնը այս հարցի կապակցութեամբ ասել է, որ անհրաժեշտութեան դէպքում հիւանդանոցներին դռները կը բացուեն, եւ նրանք կը կարողանան օգտուել միջանցքում գտնուող ջրից եւ պէտքարանից: Սակայն երէկ Արթուր Սողոմոնեանին բժիշկ է անհրաժեշտ եղել, եւ նա երկար ժամանակ թակել է դուռը, սակայն՝ ապարդիւն: Բժիշկը յայտնուել է միայն այն ժամանակ, երբ Արթուրը սկսել է կոտրել հիւանդանոցների դուռը»:

Փոսթանձեան. ««Ելք»-ը Ստեղծուել է Իշխանութեան Կողմից»

«Երկիր Ծիրանի» կուսակցութեան ղեկավար Զարուհի Փոսթանձեանը կը պնդէ, որ «Ելք» ուժը «ստեղծուել է իշխանութեան կողմից, որպէսզի այն ընդդիմութեան անուան տակ ծառայութիւններ մատուցի գործող ռեժիմին»:

Փոսթանձեանը պատահական չի համարեր, որ տարբեր հարցերու շուրջ «Ելք»-ի քաղաքական դիրքորոշումները կը համընկնին իշխանութեան քաղաքական գիծին:

Ըստ Փոսթանձեանի, նախ դաշինքի անդամները հրաժարեցան պայքարիլ սահմանադրական փոփոխութիւններու դէմ՝ այն համարելով «կեղծ օրակարգ», այժմ ալ «Ելք»-ի անդամները կը քննադատեն «Սասնայ Ծռեր»-ը՝ պնդելով, թէ անոնք «յանցագործներ են»:

««Ելք»-ը կարող է բազմիցս տարբեր յայտարարութիւններ անել, որը վերաբերում է իրենց դիրքորոշումներին, դա այն է, որ կեղծ օրակարգ է սահմանադրական հանրաքուէն, մինչդեռ սահմանադրական հանրաքուէն փաստացի շեմն է

այն նուազագոյն, որը հիմք պէտք է դնէր այսօրուայ այս կոշտ աւտորիտարիզմի անցման համար», - ըսած է Փոսթանձեանը՝ շարունակելով. - «Ակնյայտ է իրենց քաղաքական դիրքորոշումները, որ նրանք ընդդիմութիւն չեն կարող լինել, որովհետեւ այդ դիրքորոշումները, որը իրենք յայտնում են, դրանք ուղղակի համընկնում են այսօրուայ գործող ապօրինի ռեժիմի դիրքորոշումների հետ»:

Երեւանի աւագանիի «Ելք» խմբակցութեան ղեկավար Դաւիթ Խաթախեանը, մինչդեռ, կը հակադարձէ՝ Զարուհի Փոսթանձեանը Ազգային ժողովի պատգամաւորական մանդատը կորսնցնելուն գուզահեռ՝ քաղաքական ողջախոհութիւնը կորսնցուցած է:

Հարցին՝ արդեօք կը բացառեն իրենց կապը իշխանութեան հետ, Խաթախեանը պատասխանած է, թէ «Ելք» դաշինքը ամենահզօր ընդդիմադիր ուժն է, որու նպատակն է Հայաստանի մէջ իրական փոփոխութիւններու հասնել:

Յայտարարութեան մէջ նաեւ ըսուած է.

«Այդ նոր ահասարսուռ մեղադրանքները, որոնք կոչուած են ցոյց տալ, թէ ինչ հաշուեյարդար է սպասում բոլոր նրանց, ովքեր, վկայակոչելով միջազգայնորէն ճանաչուած իրաւական նորմերը, կը

փորձեն օգտուել խաղաղ անհնազանդութեան իրաւունքից»:

Քաղաքական ուժերը դիմում ներկայացուցած են միջազգային կառոյցներուն եւ միջազգային հանրութեանը՝ պահանջելով գործնական եւ սպառիչ քայլեր ձեռնարկել՝ Հայաստանի դէմ:

ԼՈՒՐԵՐ

Ֆրանսայի Նախագահ Մաքրոնի Կուսակցութեան 5 Հայ Թեկնածուներէն Պատգամաւոր Դարձած ԵՆ՝ 4-ը



Ֆրանսայի խորհրդարանական ընտրութիւններուն յաղթանակ արձանագրած հայազգի թեկնածուները

Ֆրանսայի նախագահ էմանուէլ Մաքրոնի «Առաջ Հանրապետութիւն» կուսակցութիւնը բացարձակ մեծամասնութիւն ստացած է Ֆրանսայի խորհրդարանի ստորին պալատին մէջ՝ ընտրութիւններու երկրորդ փուլի արդիւնքով:

Նախագահ Մաքրոնի կուսակցութեան 5 հայազգի թեկնածուներէն պատգամաւոր դարձած են 4-ը:

Հայ մասնակիցներէն փառքալ Շամասեանը, հաւաքելով 45 տոկոս ձայներ, իր ընտրատարածքին մէջ գիջած է «Հանրապետականներ» կուսակցութեան թինաժու վալէրի Պոլաչէին, որ ստացած էր քուէներու 55 տոկոսը: Վալէրի Պոլաչէն յայտնի է Հայոց ցեղասպանութեան ժխտման քրէականացման օրինագիծի առաջ մղման ուղղուած գործունէութեամբ:

Պատգամաւորներ դարձած են ֆրանսահայեր Դանիէլ Ղազարեանը, Ժաք-Մարի Լուսեանը, Նատիա Եսայեանը եւ Կիոմ Գասպարեանը:

Նախագահի կուսակցութիւնը այժմ 577 տեղանոց խորհրդարանին մէջ շուրջ 370 մանդատ ունի, այդ շարքին՝ դաշնակից «Դեմոկրատական շարժում» (MoDem) կուսակցութեան մանդատները: «Աջ պահպանողական հանրապետականներ» եւ «Անկախներու դեմոկրատական միութիւն» կուսակցութիւնները յաղթած են 133 տեղամասերով:

Նախկին իշխող ուժը՝ Սոցիալիստական կուսակցութիւնը պարտութիւն կրած է, ստանալով ընդամենը 32 մանդատ: Ազգայնական Մարին Լը Փենի «Ազգային ճակատ» կուսակցութիւնը նուաճած է 6 մանդատ, եւս 6 մանդատ ստացած է «Ազգային ճակատ»-ի դաշնակից «Ոտքի Ֆրանսա» շարժումը: Մնացեալ ձախակողմեան ուժերը, այդ շրջին՝ կոմունիստները, միասին խորհրդարանի մէջ ստացած են 26 տեղ: Կենթադրուի, որ այդ ուժերը պիտի միաւորուին խորհրդարանական մէկ խումբի մէջ:

Բաբայեանին Առաջադրուած Սեղադրանքները Փոխուած Են. «Իգլայի» Գործով Բնութիւնը Աւարտած



Լեռնային Ղարաբաղի պաշտպանութեան բանակի նախկին հրամանատար Սամուէլ Բաբայեան

«Իգլայի» գործով նախաքննութիւնը աւարտած է: Այս գործով մօտ երեք ամիս կալանքի մէջ գտնուող Լեռնային Ղարաբաղի պաշտպանութեան բանակի նախկին հրամանատար Սամուէլ Բաբայեանին առաջադրուած մեղադրանքները փոփոխած են:

Բաբայեանի փաստաբան Աւետիս Քալաշեանը «Ազատութեան» փոխանցած է, որ Արցախի հերոսը այժմ կը մեղադրուի գէնքի ապօրինի շրջանառութեան եւ փողերու լուացման մէջ:

«Ձէնքերի մաքանենգութիւնը դուրս է եկել», - ըսած է Քալաշեան: Ճշտող հարցին, թէ Բաբայեանը կապ չունի՞ գէնքի ներկրման հետ, փաստաբանը պատասխանած է.

է. - «Եթէ այդ առումով մեղադրանքը վերացուել է, ուրեմն, այո՛, կապ չունի: Աւելացել է 190 յօդուածի 1-ին մասը [փողերի լուացումը]:»

Յիշեցնենք՝ Սամուէլ Բաբայեանը ընդդիմադիր «Օհանեան-Ռաֆֆի-Օսկանեան» դաշինքի համակիր է եւ ձերբակալուած է 22 մարտին, երկու օր անց՝ երկու ամիսով կալանաւորուած է:

Բաբայեանը կը մեղադրուէր Քրէական օրէնսգիրքի 235 յօդուածի երկրորդ մասի եւ 235.1 յօդուածի երկրորդ մասի առաջին կէտի յատկանիշներով՝ ապօրինի կերպով ռազմամթերքի, ռազմական սարքերու ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը,

Պատերազմի Սկիզբէն Իվեր Հայաստանը Ընդունած 22 հազար Սուրիահայ



Սուրիահայերու հարցերուն ցուիրուած մամլոյ ասուլիսի մասնակիցները

Սուրիական պատերազմի բռնկումէն ի վեր Հայաստան ընդունած է 22 հազար սուրիահայ: «Արմէնփրես» մամուլի սրահին մէջ հրաւիրուած ասուլիսին ՀՀ սփիւռքի նախարարութեան Մերձաւոր եւ Միջին Արեւելքի հայ համայնքներու վարչութեան պետ Լեւոն Անտոնեանը նշած է, որ Հայաստանի կառավարութիւնը անոնց նկատմամբ որդեգրած է ջերմ եւ հիւրընկալ մօտեցում:

«Նրանց նկատմամբ քաղաքականութիւնը չի տարուում որպէս փախստականներ: Սիրիահայերի համար հնարաւորինս պարզեցուել է քաղաքացիութիւն ստանալու գործընթացը: Մեծ մասը ստացել է ՀՀ քաղաքացիութիւն: Տրուել է կրթական, մշակութային գործունէութիւն ծաւալելու, աշխատանքի տեղաւորման հնարաւորութիւն: Բազմաթիւ քայլեր

ձեռնարկեցինք, որ նրանք հեշտ ինթելեկուէն: Պետութեան, միջազգային, հասարակական կազմակերպութիւնների կողմից ամէն ինչ արուել է, որ առողջապահական ծառայութիւնները հասանելի լինեն, համալսարաններում ուսման վարձը փոխհատուցուի, բնակարանային կարիքներն ենք հոգացել: Աջակցել ենք պիզնեսների ձեւաւորմանը՝ տալով արտօնեալ պայմաններով վարկեր», - ըսած է Լեւոն Անտոնեանը:

Ան նշած է, որ Հայէպի մէջ իրավիճակի կայունացումէն ի վեր, որոշ ընտանիքներ եւս եկած են Հայաստան, ընթացիկ տարուան ընթացքին շուրջ 75 հոգի տեղափոխուած է Երեւան:

Կան նաեւ սուրիահայեր, որոնք Հայաստանէն կը տեղափոխուին Հայէպ, սակայն անոնք առանձին դէպքեր են, որեւէ հոսք չի նկատուիր:

ԱՄՆ-ի Դեսպան Ռիչըրտ Միլզի Հանդիպումը ԵԼՔ Դաշինքի Առաջնորդներուն Հետ

14 Յունիսին ԵԼՔ դաշինքի առաջնորդներ, ՀՀ ԱԺ պատգամաւորներ էտմոն Մարուքեանը, Արամ Սարգսեանը, Նիկոլ Փաշինեանը եւ դաշինքի Երեւանի աւագանիի խմբակցութեան ղեկավար Դաւիթ Խաժակեանը Լուսաւոր Հայաստան կուսակցութեան գրասենեակին մէջ հիւրընկալուած են ՀՀ-ի մէջ ԱՄՆ Արտակարգ եւ Լիազօր դեսպան Ռիչըրտ Միլզին, քաղաքական հարցերով պատասխանատու Ռուբէն Յարութիւնեանին եւ քաղաքական հարցերով մասնագէտ Լիլիթ Օհանեանին: Դաշինքի առաջնորդները ներկայացուցած են դաշինքի յառաջիկայ ընելիքները: Հանդիպման ընթացքին քննարկուած են նաեւ շարք մը ներքաղաքական հարցեր:

Ջրոցցի ժամանակ դեսպանը նշած է. «Կը շնորհաւորեմ հայ ժողովուրդի վստահութեան արժանանալու եւ թէ՛ Ազգային ժողովի մէջ, թէ՛ Երեւան քաղաքի աւագանիի կազմին մէջ տեղեր զբաղեցնելու համար: Ընդդիմութեան մէջ կառուցողական դերակատարում ունենալը մեծ պատասխանատուութիւն է՝ երկիրը զարգացնելու, սակայն ժո-




ԱՄՆ Արտակարգ եւ Լիազօր դեսպան Ռիչըրտ Միլզ

ղովրդավարական գործընթացի եւ արդիւնաւէտ քաղաքական գործունէութեան համար կը պահանջուի ձեր եռանդն ու ներգրաւուածութիւնը՝ ի շահ Հայաստանի ժողովուրդի եւ Երեւան քաղաքի բնակիչներու: ԱՄՆ կառավարութիւնն ու ԱՄՆ դեսպանութիւնը պատրաստ են ուժերու ներածին չափով աջակից ըլլալ»:

մաքսանենգութիւնը, որոնք կատարուած են խումբ մը անձերու

կողմէ նախնական համաձայնութեամբ:

Թրքական Մամուլի Ատելութեան Գլխաւոր Թիրախը Հայերն են



Պոլսահայ լրագրող Հրանդ Տինքի անուան հիմնադրամը հրատարակած է «Մամուլի մէջ ատելութիւն ընդգրկող նիւթերու դիտարկում» գեղոյցը՝ 2017-ի Յունուար-ապրիլ ամիսներու:

Ըստ գեղոյցին՝ 4 ամսուան ընթացքին հրատարակուած է թուրքերոյ ազգային, ցեղական եւ կրօնական խումբերը թիրախաւորող 1876 յօդուած եւ լուր: Մամուլի մէջ հրատարակուած բոլոր նիւթերուն մէջ բացառուած է 58 տարբեր խումբերու նկատմամբ ատելութեան 2335 դէպք:

Ըստ պոլսահայ «Ակօս» շաբաթաթերթին՝ այս 4 ամսուան ընթացքին ամենաշատը թիրախաւորուած են հայերը:

Յատնաբերուած է հայերը թիրախաւորող 439 ատելութիւն ընդգրկող նիւթ: 2-րդը սուրիացիներն են, որոնց մասին հրատարակուած է նմանատիպ բովանդակութեամբ 433 նիւթ, իսկ հրեաները 3-րդն են՝ 298: Առաջին եռեակին կը յաջորդեն ընդհանուր առմամբ

բոլոր քրիստոնեաները, ապա յոյները, որոնց թիրախաւորող համապատասխանաբար հրատարակուած է 210 եւ 198 նիւթ:

Ըստ գեղոյցին՝ նշեալ ժամանակահատուածին մամուլի հրատարակումներուն մէջ հայերը ներկայացուած են իբրեւ թշնամի՝ նոյնացուելով բռնութեան հետ: Ատրպէյճանի եւ Հայաստանի միջեւ առկայ հակամարտութեան վերաբերող նիւթերուն եւ մեկնաբանութիւններուն մէջ թիրախաւորուած են հայերը, յիշատակուած են PKK եւ ASALA-ի հետ միասին եւ նոյնականացուած են «ահաբեկչութեան» հետ: Բացի այդ, հայերը ցոյց տրուած են իբրեւ ուժ մը, որ կանգնած է մշտապէս թշնամի ներկայացուող խումբերու եւ անձերու ետին:

Ատելութիւն ընդգրկող հոստորաբանութիւն յատկապէս կը հանդիպի «Yeni Akit», «Milli Gazete», «Yeni Soz», «Yenicag», «Milat Gazetesi», «Dirilis Postasi» թերթերուն մէջ:

Էրտողանի Թիկնագորի 12 Անդամի Ձերբակալութեան Հրաման

Շարունակուած է 1-էն

յարձակումը: Այդ կը հակասէ մեր արժէքներուն, որովհետեւ յարձակում էր ամերիկացիներու հիմնադրար իրաւունքներու կատարման դէմ: Մենք կոչուած ենք պաշտպանելու եւ պահպանելու այդ իրաւունքները», ըսաւ Ուաշինկթընի քաղաքապետը՝ աւելցնելով, որ կ'ուզէ յստակացնել իրենց դիրքորոշումը: «Մեր մայրաքաղաքին մէջ պարբերաբար խաղաղ ցոյցեր տեղի կ'ունենան: Միլիտանտը մարդիկ կու գան այստեղ խաղաղ ցոյցեր կատարելու», ըսած է Պրատուզըր:

Յայտարարութեամբ հանդէս եկած է ԱՄՆ-ի պետական քարտուղար Ռեքս Թիլըրը: Անոր յայտարարութիւնը ներկայացուցած է Պետական քարտուղարութեան խօսնակ Հիզըր Նոյըրթը: «Թուրքիոյ անվտանգութեան ծառայութեան 12 աշխատակիցներու դէմ մեղադրանքը յստակ ուղերձ է, որ Միացեալ Նահանգները չի հանդուրժեր անոնց, որոնք քաղաք խօսք եւ արտայայտուելու քաղաքական օրինական ազատութիւնները ճնշելու համար կը դիմեն անաբեկումներու եւ բռնութիւններու», - ընդգծուած է թիլըրը յայտարարութեան մէջ:

Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Էրտողանը մերժած է ԱՄՆ իշխան

նութիւններու մեղադրանքները իր թիկնագորի անդամներու վերաբերեալ: Էրտողան ըսած է, թէ պիտի պայքարի իր թիկնապահները ձերբակալելու որոշումներուն դէմ:

Ռամատանի ընթրիքի ժամանակ թուրքերոյ նախագահը, անդորադառնալով ԱՄՆ-ի մէջ, իր խօսքով՝ երկու եղբայրներու ձերբակալութեան եւ իր թիկնագորի 12 անդամները ձերբակալելու հրամանին, դժգոհած է. - «Աս ի՞նչ օրէնք է, աս ի՞նչ իրաւական համակարգ է»:

Ուաշինկթընի մէջ թուրքերոյ դեսպանութիւնը ըսած էր, թէ Էրտողանի դէմ բողոքողները կապ ունին Քրտական բանտորական կուսակցութեան (PKK) հետ, որ թուրքերոյ մէջ արգիլուած գիւնուած, ասահեկական կազմակերպութիւն կը համարուի: Ուաշինկթընի ոստիկանապետը ասուլիսին ըսած է՝ նման ապացոյցներ չկան, թէ ցուցարարները PKK -ի հետ կապեր ունին:

Աւելի վաղ պաշտօնական Անգարան կատարուածի մէջ մեղադրած էր ցուցարարներուն, պնդելով, թէ անոնք «թշնամական կերպով սաղարած են Նահանգներու մէջ բնակող թուրքերուն, որոնք հաւաքուած էին՝ նախագահ Էրտողանին ողջունելու»:

ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ

Պաղեստինցիները Հերքեցին ՏԱԵՇԻ Հետ Գործակցութիւնը

Հին Երուսաղէմի սահմանին վրայ խորայն լացի եզերապահ ոստիկանուհի մը սպաննուած եւ երեք ուրիշներ վիրաւորուած էին պաղեստինցի մարտնչողներու կողմէ: Այս կապակցութեամբ յայտարարութիւն մը հրատարակած էին «Խալիֆայութեան գիւնուորներ» կազմակերպութեան անդամները զայն անուանելով «օրհնուած գործողութիւն հրէական հաւաքոյթի մը վրայ» սպաննալով նաեւ յաւելեալ յարձակումներու կիրարկումը:

Դէպքին անմիջապէս ետք Պաղեստինի Ազատագրութեան Ժողովը՝ դային ճակատը իսկոյն հերքեց Տաէշ կազմակերպութեան այն յայտարարութիւնը որով իրեն կը վերագրէր եղած յարձակումը:

Այս առթիւ ՊԱԿը նշեց որ երեք նահատակներն ալ ոչ մէկ կապակցութիւն ունէին իսլամական պետութիւն կազմակերպութեան հետ, այլ անդամներ էին ՊԱԿի եւ Համասի:

Արդարեւ իսրայէլի ոստիկանութեան լրատուութեան համաձայն երեք գիւնուորներն ալ Արեւմտեան Ափի բնակիչներ էին, որոնցմէ երկուքը պատանիներ, Ռամալլայի մրեձակայ գիւղերէն:

Եգիպտոս Երկու Կղզիներ Կը Փոխանցէ Սէուտական Արաբիոյ

Անցեալ տարուան ընթացքին ստորագրուած համաձայնագրի մը հիման վրայ վերջերս Եգիպտոսի Խորհրդարանը վաւերացուց Սէուտական Արաբիոյ Թագաւորութեան փոխանցել Կարմիր Ծովու մէջ գտնուող երկու կղզիներ:

Արդարեւ Թիրան եւ Սանաֆիը կոչուող գոյգ կղզիներն ալ անմարդաբնակ են: Անոնց փոխանցումի կապակցութեամբ իրենց հաւանութիւնը յայտնած են Խորհրդարանի Պաշտպանութեան եւ Ազգային Անվտանգութեան յանձնախումբերը:

Սոյն համաձայնագրի վերջնական վաւերացումը պիտի կատարուի նախագահ Ապտէլ Ֆաթիհ ալ Սիսիի ստորագրութեամբ:

Դաշնակցային Ոյժեր Վար Առած Են Սուրիական Օդուժի Սաւառնակ Մը

ԱՄՆի զօրակցութիւնը վայելող Դաշնակցային ռմբակոծիչներ վար առած են սուրիական օդուժին պատկանող SU-22 տիպի սաւառնակ մը, Ռաքքայի մէջ:

Այս առթիւ Սուրիոյ զօրակցող Ռուսաստանը խիստ կերպով քննադատած է իրողութիւնը եւ ազդարարած «յետագային Եփրատ գետի արեւմտուքը հաստատուած դաշնակցային ռմբակոծիչներն ու անօդաչու սաւառնակները, ինչպէս նաեւ ցամաքային հրասայլերը կրնան թիրախ դառնալ ռուսական հակա-օդային ոյժերու կողմէ» նշած է Ռուսաստանի պաշտպանութեան նախարարութեան խօսնակը:

Նշենք նաեւ որ անցեալ ամիս Ռուսաստանն ու ԱՄՆ համաձայնած էին հաղորդակցութիւնները վերսկսելու:

Միւս կողմէ Բրիտանիոյ վարչապետ Թերեզա Մէյը կոչ ուղղած է Ռուսաստանի եւ յայտնած է որ կիրքերը մեղմացնելու եւ թիւրիմացութիւնները հարթելու համար տրամադրելի միջոցառումներու պէտք է ձեռնարկէ, յատկապէս խցանուած օդային տարածքներու մարզին մէջ:

Եւրոպական Միութեան Դեսպանը

Շարունակուած է 1-էն

համակարգի արդիւնաւէտութեան:

Սվիթսլաքին շեշտեց, որ անցեալ շաբաթուան համաժողովին իր «բարեկամական ոգիով հնչեցուցած կարծիքին մէջ» որեւէ նորութիւն չէ եղած, եւ նոյն տեսակէտները ԵՄ-ն յայտնած է նախորդ յայտարարութիւններուն մէջ, աշխատանքային հաղորդակցութիւններու, դիտորդներու, այդ շարքին՝ Եւրոպական խորհրդարանի, պաշտօնական գնահատականներուն մէջ:

«Հարցեր կան, որոնց վերաբերեալ Եւրոմիութիւնը ոչ միայն իրաւունք ունի, այլեւ պարտաւոր է խօսիլ, եւ մենք միշտ այդ մէկը

կ'ընենք, որովհետեւ մեր հայ գործընկերները ընդունած են որոշակի պայմանաւորուածութիւններ մեր ներգրաւուածութեան վերաբերեալ: Շատ հարցեր կը բխին Հայաստանի եւ Եւրոմիութեան միջեւ ստորագրուած համաձայնագրի մասին: Ի՞նչ կը նշանակէ սա. երբ երկու կողմերու միջեւ պայմանագրային պայմանաւորուածութիւն կայ, ոչ միայն մեր իրաւունքն է որպէս պայմանագրի կողմ, այլեւ իմ պարտաւորութիւնս է խօսիլ անոր մասին: Այդ շրջանակի հարցերէն են, օրինակ, կաշառակերութեան դէմ պայքարը, մարդու իրաւունքներու, օրէնքի գերակայութեան հարցերը», - շեշտած է Հայաստանի մէջ Եւրոմիութեան դեսպանը:

Մէկ Օրուայ Մէջ Ձոհուած Են

Շարունակուած է 1-էն

պէսզի համանախագահները, ասել է թէ՛ միջազգային հանրութիւնը, շարունակի հասցեական եւ կոշտ դիրքորոշումը իր արտայայտելի բացեիբաց, նամանաւանդ, որ դրա համար կան բոլոր հիմքերը՝ ե՞նչ պատճառները, ե՞ն առիթները: Եթէ դա տեղի չունենայ, ապա Ատրպէյճանը, որը փորձում է այս վերջին յայտարարութիւնը ներկայացնել որպէս անհեթե-

թութիւն եւ ընդհանրապէս՝ տարօրինակութիւն, կը համար իր նպատակին», - ընդգծած է Բաբայան:

Ատրպէյճանի պաշտպանութեան նախարարութիւնն ալ այսօր տարածած յայտարարութեան մէջ պնդած է, թէ իրենց գործողութիւնները պատասխան են հայկական կողմի «սաղարաններուն», որոնց հետեւանքով 15 յունիսին ատրպէյճանական կողմը կորուստներ ունեցած է:

Հայաստանի Կառավարութիւնը կը Նախատեսէ Չարգացնել Եւ Ընդլայնել Ռազմարդիւնաբերութիւնը



Կառավարութիւնը Հայաստանի մէջ ժամանակակից զինամթերարտադրութիւնը զարգացնելու որոշում կայացուցած է: Երէկ չգեկուցուող ընթացակարգով գործադիրը հաստատած է «Ռազմարդիւնաբերական եւ ռազմամթերքի քաղաքականութեան ռազմավարութեան» բխող միջոցառումներու ծրագիրը, որու ծիրէն ներս նախատեսուած է ռազմական արդիւնաբերութեան ոլորտի մէջ ընդլայնել ներհանրապետական արտադրութիւնը եւ զինուած ուժերը ապահովել ժամանակակից սպառազինութեամբ ու ռազմական սարքերով:

Թէեւ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը կառավարութեան երեկուայ նիստին նախագիծի մասին զեկոյց չէ ներկայացուցած, բայց պաշտօնապէս հրապարակուած փաստաթուղթին մէջ շարք մը ուշադրաւ մանրամասներ կան: Մասնաւորապէս՝ կը նախատեսուի ռազմական արտադրութեան ոլորտի մէջ շարք մը հիմնարկներ ձեւաւորել, որոնք աշխատանքներ կ'իրականացնեն հեռահաղորդակցութեան, հեռակառավարման, տեսողական յատուկ սարքերու եւ կապի արդիական միջոցներու ոլորտներու մէջ:

«Ինֆորմացիոն թեխնոլոգիաների ձեւաւորութիւնները միութեան» տնօրէն Կարէն Վարդանեանը, որ տարիներ շարունակ բարձրաձայնած է Հայաստանի մէջ ժամանակակից զինամթերքի արտադրութիւնը սկսելու անհրաժեշտութեան մասին, «Ազատութեան» հետ զրոյցի ժամանակ համոզմունք յայտնած է, որ նշուած ոլորտներուն մէջ ժամանակակից զինամթերքի արտադրութեան կազմակերպումը Հայաստանի մէջ հնարաւոր է, կան համապատասխան մասնագէտներ:

«Հայաստանը ժամանակին արտադրում էր խորհրդային Միութեան ռազմական ելեկտրոնիկայի մէկ երրորդը: Այսօրուայ սերունդն էլ միջազգային շուկայում յաջողութիւններ ունի, իհարկէ հնարաւոր է նման արտադրութիւն», ըսած է Կարէն Վարդանեանը:

Ծրագիրով կը նախատեսուի ռազմական գիտահետազոտական կառույց ստեղծել, ինչպէս նաեւ միաւորել ռազմարդիւնաբերութեան ոլորտի մէջ մասնագիտացած երեք խոշոր գործարաններ՝ «65 Ռազմական գործարան»-ը, «Գառնի-լեռ ԳԱՄ»-ը եւ «Չարենցաւանի հաստոցաշինական գործարան» ընկերութիւնը:

Պաշտպանութեան նախարարութիւնը ծրագրի յաջ մանրամասներ չէ ներկայացուցած: Այս հարցին վերաբերեալ, ըստ փաստաթուղթի, պաշտպանութեան նախարարութեան հետ պիտի համագործակցին նաեւ ԿԳՆ-ն եւ Գիտութեան պետական կոմիտէն: Երկու կառույցներէն ալ «Ազատութեան» փոխանցած են, որ հարցը դեռ քննարկման փուլի մէջ է, եւ թեմային կ'անդրադառնան աւելի ուշ:

Ղարաբաղի Հարցով Փոխգիշուը Պէտք Զէ Վճատ Այնտեղ Բնակող Մարդոց. Զախարովա



Արցախի հարցով փոխգիշուը պէտք չէ վնասէ այնտեղ բնակող մարդոց, 15 Յունիսին յայտարարած է Ռուսիոյ արտաքին գործոց նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, կը հաղորդէ «Նիոլո»-ը:

«Կը կարծեմ՝ երկու կողմերն ալ (Հայաստանի եւ Ատրպէյճանի պաշտօնական ներկայացուցիչներն ու պետական գործիչները) այդ հարցի լուծման շուրջ իրենց հայեացքները ունին: Այս իսկապէս հին խնդրի լուծման հաստատուած ձեւաչափ գոյութիւն ունի, որ փոխգիշուը կ'ենթադրէ: Փոխգիշուը փնտռելը կողմերու դիրքորոշումներու մերձեցումն է՝ անկախ անկէ, թէ որքան հակասական կրնան ըլլալ անոնք: Անլուծելի թուացող հարցերու հանգուցալուծումը գտնելը դիւանագիտական աշխատանքի

միջազգային փորձ է: Մենք համաձայն ենք ձեզի հետ այն հարցով, որ իրավիճակը լուծում ու յառաջիպացում կը պահանջէ:

«Նոյն այդ պատճառով յատկապէս վերջին ժամանակներուն շփումները աւելի յաճախակի դարձած են: Ատոնք տեղի կ'ունենան տարբեր ձեւաչափերով: Ռուսիան իր կողմէն, իբրեւ համապատասխան ձեւաչափի մասնակից, անհրաժեշտ ամէն ինչ կ'ընէ, որպէսզի փոխգիշուը գտնուի: Յանկալի է, որ անիկա գտնուի եւ որքան շուտ, այնքան լաւ, սակայն առանց վնասելու երկու երկիրներու ժողովուրդներուն եւ ի հարկէ Լեռնային Ղարաբաղի բնակիչներուն», -նշած է Մարիա Զախարովա՝ պատասխանելով բանակցային գործընթացի առաջիկայացման անհրաժեշտութեան մասին հարցումին:

3 Միլիոն Եւրո Հայաստանին՝ Սուրիացի Փախստականներուն Աջակցելու Համար

Եւրոմիութեան Տարածաշրջանային ներդրումային հիմնադրամը, Երեքշաբթի օր, սուրիական ճգնաժամի հետեւանքներու մեղմացման ուղղութիւնով 275 միլիոն եւրո արժողութեամբ ծրագիր հաստատած է: Ծրագիրը կը նախատեսէ աջակցիլ փախստականներուն եւ անոնց ապաստան տուած համայնքներուն՝ Թուրքիոյ, Լիբանանի, Յորդանանի, Իրաքի, Արեւմտեան Պալէստինայի եւ Հայաստանին:

Ծրագիրը պիտի կեդրոնանայ կրթութեան, առողջապահութեան, համայնքներու աջակցութեան, ընկերային ներգրաւուածութեան, սեռական հաւասարութեան վրայ: Եւրոպական յանձնաժողովի հաղորդագրութեան համաձայն՝ 275

միլիոն եւրոյէն 3 միլիոնը պիտի յատկացուի Հայաստանի սուրիացի փախստականներուն: Կը նախատեսուի, մասնաւորապէս, մեծցնել առողջապահական եւ հոգեբանական ծառայութիւններու մատչելիութիւնը, բարելաւել բնակարանային պայմանները, մեծցնել տնտեսական ծրագիրներուն մասնակցելու հնարաւորութիւնները եւ աշակերտներու ու ուսանողներու համարկումը:

ՄԱԿ-ի տուեալներու համաձայն՝ Սուրիոյ վեցամեայ քաղաքացիական պատերազմի հետեւանքով աւելի քան 12 միլիոն մարդ տեղահանուած է: Հայաստանի սփիւռքի նախարարութեան հաղորդմամբ՝ պատերազմի բռնկումէն ի վեր Հայաստանը ընդունած է 22 հազար սուրիացի:

SYRIAN ARMENIAN RELIEF FUND

Save Support Sustain

Syrian Armenian Relief Fund
P. O. Box 1948
Glendale, CA 91209-1948

www.syrianarmenianrelieffund.org

Bedros S. Maronian
818/500-9585

Siamanto B. Maronian
818/269-0909

SERVING THE COMMUNITY SINCE 1975
More locations and more ways to service your insurance and financial needs

<p>6300 Wilshire Blvd. Suite 1900 Los Angeles, CA 90048</p> <ul style="list-style-type: none"> • Life Insurance • Health Insurance • Group & Individual • Long Term Care • Disability 	<p>805 East Broadway Glendale, CA 91205</p> <ul style="list-style-type: none"> • Estate Planning • Will & Living Trust • Full Annual Review • Mortgage Protection • College Planning 	<p>300 N. Lake Ave. Suite 500 Pasadena, CA 91101</p> <ul style="list-style-type: none"> • Workman's Compensation • Employee Benefits • Annuity • IRA • 401K & 403B
--	---	---

A.B.A. INSURANCE SERVICES

Insurance coverage can help you financially!
Ապահովագրութիւնը Անհրաժեշտ է

Coverage & Protection should be on the top of your priority list.

ՊԵՏԱԿԱՆ ԵՐԵՍՓՈՒՍԱՆ ԸՆԿ. ՍԵՊՈՒՐ ԳԱԼՓԱՔԵԱՆ

«ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ Է, ՈՐ ԼԻԲԱՆԱՆԱՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻՆ»

Լիբանանի կառավարութիւնը վաւերացուցած է ընտրական նոր օրէնք, որու հիմքով երկրի խորհրդարանական ընտրութիւնները պիտի կատարուին համամասնական ընտրակարգով: Ըստ նոր օրէնքին, Լիբանանը պիտի բաժնուի 15 ընտրաշրջաններու: Մինչ այդ երկրին մէջ ընտրութիւնները կ'իրականացուէին մեծամասնական ընտրակարգով, բան մը, որ հաւասար իրաւունքներ չէր ապահովեր երկրի բոլոր քաղաքական ուժերուն: Լիբանանի քաղաքական կողմերու մեծ մասին համար հնարաւոր չէր բացարձակ կերպով ճշգրիտ ներկայացուցչութիւն ապահովել նաեւ այս նոր օրէնքով, սակայն այն շատ աւելի արդիական է ու ներկայացուցչութիւն ապահովելու լայն հնարաւորութիւններ ունի քան՝ նախկինը, որ կը գործէր 1960 թուականէն:



Այդ կարծիքին է նաեւ ՄԴՀԿ Կեդրոնական վարչութեան փոխատենագետ եւ Լիբանանի խորհրդարանի անդամ Ընկ. Սեպուհ Գալփաքեան, որ «Արեւելք»-ի հետ զրոյցի ընթացքին մանրամասնութիւններ ներկայացուց ընտրական նոր օրէնքի առաւելութիւններուն մասին, նշելով նաեւ, որ օրէնքը ինչքանով նպաստաւոր պիտի ըլլայ խորհրդարանին մէջ ընդգրկուած հայ ներկայացուցիչներուն համար:

Սեպուհ Գալփաքեանը աստիճանաբար փոխարինուած է Լիբանանի խորհրդարանի անդամ Ընկ. Սեպուհ Գալփաքեան, որ «Արեւելք»-ի հետ զրոյցի ընթացքին մանրամասնութիւններ ներկայացուց ընտրական նոր օրէնքի առաւելութիւններուն մասին, նշելով նաեւ, որ օրէնքը ինչքանով նպաստաւոր պիտի ըլլայ խորհրդարանին մէջ ընդգրկուած հայ ներկայացուցիչներուն համար:

Ընտրական օրէնքը խորհրդարանին կողմէ վաւերացուեցաւ երէկ, Նրժմէի հրապարակին վրայ տեղի ունեցած նիստին ընթացքին: Օրէնքին մէջ ամրագրուած կէտ մը կայ, որ յառաջիկայ ընտրութիւնները տեղի պիտի ունենան Մայիս 2018-ին, հետեւաբար ներկայ խորհրդարանի ժամկէտը տասնմէկ ամիսով կ'երկարաձգուի, միջեւ եկող Մայիս: Ինչ կը վերաբերի օրէնքին մէջ հայերուն հետաքրքրող բաժինին, ապա, ըստ Սեպուհ Գալփաքեանի, այդ մէկը Պէյրութի բաժանումն է, որովհետեւ հայկական վեց աթոռներէն չորսը կը գտնուին Պէյրութի մէջ: Պէյրութը այս անգամ բաժնուած պիտի ըլլայ երկու մասի՝ Պէյրութ-1 եւ Պէյրութ-2 ընտրաշրջաններու, ուրեմն չորս հայկական աթոռները՝ երեք առաքելական եւ մէկ կաթողիկէ, գտնուած են Պէյրութ-1-ի մէջ, ուրկէ 8 պատգամաւորներ պիտի ընտրուին, իսկ Պէյրութ-2-էն պիտի ընտրուին 11 պատգամաւորներ, նշեց Լիբանանի խորհրդարանի հայագրի պատգամաւորը: Ըստ անոր, Պէյրութ-1-ին մէջ քուէարկողները հիմնական քրիստոնեայ տարրերէն կազմուած են:

Քարտի ներդրումէն բացի, Ընկ. Սեպուհ Գալփաքեանը առաջընթաց համարեց այն, որ ընտրութիւններէն առաջ պէտք է հրապարակուին նախապէս տպագրուած ցանկեր, զորս ընտրողը պիտի ստանայ ընտրատեղամասին մէջ, ինչ որ նախապէս ան կամ իր հետ կը տանէր կամ դուռին մօտէն կը վերցնէր: Ցուցակներուն վրայ նաեւ պիտի ըլլան թեկնածուներուն լուսանկարները,

Ընկ. Սեպուհ Գալփաքեան պատասխանեց «Արեւելք»-ի հարցումներուն որպէսզի ընտրողը դիւրութեամբ կողմնորոշուի եւ իր նախընտրած թեկնածուի օգտին կանխապէս հեշտութեամբ քուէարկել: «Ինքը՝ ընտրութիւնը այնքան ալ բարդ աշխատանք չէ, ընտրողին այնքան ալ բարդ գործողութիւն չի սպասեր, ան ընդամենը տպուած թուղթի վրայ երկու փոքրիկ նշագրում պիտի կատարէ՝ ընտրելով այն ցուցակը, որ կ'ուզէ եւ այդ ցուցակին մէջ՝ իր նախընտրած թեկնածուն», ըսաւ Լիբանանի խորհրդարանի հայագրի պատգամաւորը, աւելցնելով, որ ընտրութեան գործընթացը այնքան խորթ չէ, որքան՝ հաշուարկի բաժինը, որ քաղաքացիին այնքան ալ չի հետաքրքրեր եւ պէտք չունի այդ մանրամասնութիւնները գիտնալու:

Ընտրական քաղաքական մեքենան, ընտրական քաղաքական մարմինը լուրջ աշխատանքի պէտք է լծուին, որպէսզի անոր կողմնորոշման, դիրքորոշման եւ անոր տուեալներու հիման վրայ բանակցութիւններ եւ դաշինքներ կազմուին: Այս տեսակէտը յայտնեց հայ քաղաքական գործիչը:

Ընկ. Սեպուհ Գալփաքեանը մեր հետ զրոյցին ընթացքին նշեց նաեւ, թէ պատահական չէ, որ օրէնքին գուզահեռ առաջարկուած է տասնմէկ ամսուան յետաձգում, քանի որ այսօրինակ ընտրութիւն Լիբանանի մէջ տեղի չէ ունեցած եւ լիբանանցիները անտեղեակ են համամասնական ընտրակարգին, ուստի ծանօթացնելու եւ օրէնքը աւելի լաւ ուսուցանասիրելու կարիք

կայ: Ներկայ խորհրդարանի ժամկէտը երկարաձգելու համար բոլորը լաւ գիտէին, որ պէտք էր նոր ընտրական օրէնք մը վաւերացնել, որպէսզի երկարաձգումը նաեւ անոր հետ կապուէր, քանի որ, ինչպէս գիտէք, նախագահը կը մերժէր առանց նոր օրէնքի երկարաձգել խորհրդարանին աշխատանքները:

Ընկ. Սեպուհ Գալփաքեանը «Արեւելք»-ի հետ զրոյցի ժամանակ ընդգծեց, թէ Լիբանանի բոլոր քաղաքական ուժերն ալ լաւ կը գիտակցին, որ նախկին օրէնքով հնարաւոր չէր ընտրութեան երթալ, քանի որ այդ օրէնքը բոլորին կողմէ գրեթէ մերժուած էր: «Ես կը կարծեմ, որ այս օրէնքը վաւերացնելու բոլոր ուժերն ալ ամբողջութեամբ համոզուած չեն, բայց այս քայլը այսօրուան դրութեամբ երկրին մէջ քաղաքական անդորրը պահելու համար առնուած քայլ մըն է, գոնէ մէկ տարի ժամանակ շահելու համար՝ մինչեւ նոր ընտրութիւն: Քրիստոնեաները, որ այս օրէնքի ջատագովն են, ըստ այս օրէնքին հնարաւորութիւն պիտի ստանան, որ իրենց պատգամաւորները իրենց ձայներով ընտրուին, եւ ինչ-որ ձեւով այս օրէնքով մեկուսանան միջավայրէն, քանի որ քրիստոնեական շրջանները գրեթէ անջատուած են միւս շրջաններէն, եւ մենք անոր համաձայն չէինք: Մենք համամիտ էինք, որ միջհամայնքային գոյակցութիւնը աւելի ամրապնդուի եւ շարունակուի, եւ կը կարծեմ, որ քրիստոնեաներուն համար այս օրէնքը կրնայ

աւելի վատ անդրադարձ ունենալ այդ առումով, քանի որ քրիստոնեաները քանի մը ուժերու պիտի բաժանուին, մեծ պլոք պիտի չունենան, այն ինչ ուրիշները, յատկապէս շիթ համայնքը պիտի ունենայ մեծ պլոք՝ միւս փոքր պլոքներու դիմաց, եւ այստեղէն է, որ շիթ համայնքը կրնայ ամենաշահաւորը դուրս գալ, որովհետեւ իրենց շրջաններուն մէջ դժուար է, որ ընդդիմադիր ցանկեր պատրաստուին, իսկ եթէ ըլլան ալ, շատ չնչին տոկոսներ կը ստանան», ըսաւ Ընկ. Սեպուհ Գալփաքեանը, նշելով, որ օրէնքը ամէն պարագայի վաւերացուած եւ քուէարկման դրուելով ընդունուած օրէնք է: «Նկատի ունենալով երկրին մէջ տիրող քաղաքական մթնոլորտը, պէտք էր ամէն գնով համաձայնութիւն գոյացնել նման օրէնք վաւերացնելու շուրջ, նոյնիսկ շատ ուժեր ուրիշ էլք չունենալով եւ այդ մէկը չուզելով ըրին: Արդիւնքը եղաւ այն, որ մենք ունինք այս օրէնքը, որ աւելի ժամանակակից է, քանի որ, ինչպէս գիտէք, աշխարհի մէջ համամասնական օրէնքը միշտ ալ մեծամասնականէն աւելի դեմոկրատական է, որովհետեւ համամասնականի պարագային բոլորն ալ իրենց ուժերուն չափով ներկայացուած կ'ըլլան»:

Հայկական կուսակցութիւնները նախորդ խորհրդարաններուն մէջ եղած են տարանջատուած, որուն հիմնական պատճառը, ըստ

Շար.ը էջ 18

JENNY'S IMMIGRATION & SOCIAL SERVICES

Հաստատութեան տնօրէն եւ հայ համայնքին տարիներ շարունակ օգնութիւն ցուցաբերած փորձառու Ճենի Աբրահամեանը շարունակում է օգտակար լինել մեր հայրենակիցներին կառավարութեան կողմից գաղթականութեան փաստաթղթերի, հիւանդութեան, բոշակների եւ պետական օգնութեան ձեւակերպման անհրաժեշտ ծառայութիւններով:

Քաղաքացիութեան Կեդրոն

1436 W. Glenoaks Blvd., Glendale, CA 91201
Tel: (818) 242-8196 Fax: (818) 937-9120

-Քոլոր ճանապարհներով Green Card եւ այլ գաղթականական ծառայութիւններ
-Եթէ երբեւէ ունեցել էք խնդիրներ, որը կարող է ձեզ խանգարել քաղաքացիութեան հարցով, մի մտահոգուէք, մենք ձեզ կ'օգնենք ...

Passport and Immigration Photos



Jenny Abrahamian
Թարգմանութիւններ՝ Հայերէն, Անգլերէն, Արաբերէն, Ռուսերէն, Պարսկերէն եւ այլն
-Լիազօրագրեր/ Appostille

Ծառայութիւններ
-Հէշտ եւ կարճ ճանապարհով հիւանդութեան բոշակ SSI-SSA
-Medi-Cal
-CAPI, Sponsor-ով կամ առանց Sponsor-ի



LIVE SCANS
Fingerprinting

Նոտար/Notary

Վստահեցէք մեր տարիներու փորձառութեան եւ արդար աշխատանքին

Ձեր գաղթականական եւ այլ հարցերու շուրջ ամէն հարցումի պատասխանը մեր մօտ կը գտնուի (Section 8, խնամակալ, եւ այլն)

ԼԻԲԱՆԱՆ

ՀՆՉԱԿԵԱՆ ՔՍԱՆ ԿԱԽԱՂԱՆՆԵՐՈՒՆ ԱՌԹԻ ՌԻԽՏԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՔ



102 տարի եւ պայքարը կը շարունակուի, 102 տարի եւ Հնչակեան Քսան անձնանունը շունչն ու պատգամը տակաւին վառ կը մնան իւրաքանչիւր ազատատենչ Հնչակեանի եւ հայու սրտին մէջ:

102 տարի եւ Փարամազի ու անոր ընկերներուն յեղափոխական սկզբունքները եւ ուղեգիծը կը մնան այժմէական, 102 տարի եւ հայուն օրհասական ճակատամարտը կը մղուի յանուն ազատ, անկախ եւ ամբողջական Հայաստանի, ընկերային արդարութեան, ընկերվարութեան ամուր պետականութեան եւ հաւասարութեան:

Հրաւերովը Ս.Դ.Հ.Կ. Քարոզչական Դիւանին, Հ.Կ.Բ.Մ.-ի Սահակեան Լեւոն-Մկրտիչեան Գոյէճի շրջափակին մէջ, Հինգշաբթի, 15 Յունիս 2017-ի երեկոյեան ժամը 8:00-ին տեղի ունեցաւ Հնչակեան Քսան Անձնանունը նահատակութեան 102-ամեակին նուիրուած ուխտի վերանորոգման հաւաք, ներկայութեամբ Ս.Դ.Հ.Կ. Կեդրոնական վարչութեան փոխատենագետ, պետական երեսփոխան Ընկ. Սեպուհ Գալփաքեանի, Ս.Դ.Հ.Կ. Լիբանանի Շրջանի վարիչ Մարմինի ատենագետ՝ Ընկ. Մարտիկ Ժամկոչեանի եւ անդամներուն, Ռըմէյլի Ս. Յարութիւն եկեղեցւոյ հոգեւոր հովիւ՝ Տէր Ղեւոնդ քնյ. Լօշխաճեանի, Հ.Կ.Բ.Մ.-ի ատենագետ եւ Պէջրութի քաղաքապետութեան անդամ Արամ Մալեանի, Ս.Դ.Հ.Կ.-ի մասնաճիւղերու վարչութիւններուն, Հ.Մ.Մ. Պէջրութի, Ճիւնիի, Թոմարգայի եւ Ռաուտայի վարչութիւններուն, Ն.Ս.Մ.Մ.-ի վարչութեան, Նոր Հաճնոյ Ս. Գէորգ եւ Ռըմէյլի Ս. Յարութիւն եկեղեցիներու թաղական խորհուրդներուն, ինչպէս նաեւ քատրային ընկերուհիներու եւ ընկերներու:

Հանդիսութիւնը սկսաւ լիբանանեան, հայաստանեան եւ Ս.Դ.Հ.Կ. Կարգաւարտ Գալփաքեանի կողմէ:

Շար.ը էջ 18

15 ՅՈՒՆԻՍ 1915


ՍԵԹՐ ՊԱՐԳԵՒ ԴԱԻԹԵԱՆ

Հաւանաբար քիչ է թիւը այն հայ մարդոց Հայաստանի կամ Սփիւռքի մէջ, բացի հնչակեան շրջանակէն, որոնք ակնածանքով կը յիշեն 15 Յունիս 1915 թուականը, որպէս պատմական աննախընթաց ազգային արկած կամ ողբերգութիւն, որ իր խորքով եւ իմաստով կարելի է համագործակալել իբրեւ անբաժան մասը Ապրիլ 24-ով ձերբակալուած, աքսորուած եւ նահատակուած մեր ազգի ղեկավար մտքին ու դասին:


Արդարեւ, երբ թուրքը մութ գիշերով եւ լուռ ու մունջ միջոցներով Ապրիլ 24-ին կը ձերբակալէր հայ մտքի ներկայացուցիչները եւ աքսորի արահետներուն մէջ կը ջարդէր ուղեղները հայ հանճարին, ան եօթը շաբաթ ետք, Յունիս 15-ին, արար աշխարհի աչքին առջեւ եւ օր ցերեկով, բացօթեաց ցուցադրութիւն կը կատարէր իր մայրաքաղաքի ամենէն հռչակաւոր Պայազիտ հրապարակին վրայ անկենդան դարձած մարմինները հայ յեղափոխականներու, որպէս պատիժ անոնց պայքարին՝ ազատ ու անկախ Հայաստանի ստեղծման համար, եւ որպէս դասատու հարուած՝ հայ յեղափոխական ոգիով մղուածներուն:

Բացէ՛ք էջերը ազգային ազատագրական մեր պայքարի պատմութեան եւ հոն պիտի տեսնէք, որ ոչ մէկ տեղ Հնչակեան Քսան կախաղաններու զոհաբերման նման հաւաքաբար ձերբակալուած, ամբաստանուած, դատուած եւ կախաղան հանուած են հայեր թուրքին կողմէ՝ մեղադրուելով որպէս ազատ ու անկախ Հայաստան ստեղծելու մեղքը գործած ըլլալու յանցանքով: ԱՉէն ու ձախէն լքուած, շահախնդիր հարուստին կողմէ հարուածուած եւ սովետ բռնատէրին

Շար.ը էջ 18



ՄԴՀԿ “ՓԱՐԱՄԱԶ” Մասնաճիւղ
Հնչակեան Քսան Կախաղաններու
102-Ամեակին Առթիւ
ԾԱՂԿԵՊՍԱԿԻ ԶԵՏԵՂՈՒՄ
Փասատինայի Եղեռնի Յուշարձանին Մօտ
Պիտի Գործադրուի Յատուկ Յայտագիր
Տեղի կ’ունենայ
ԿԻՐԱԿԻ, ՅՈՒՆԻՍ 25, 2017
Կ.Ե. Ժամը 5-ին
Շրջանի հայութիւնը կը հրաւիրուի
ներկայ գտնուելու արարողութեան եւ
յարգելու նահատակներու յիշատակը



©1976 Daniel Varoujan Hejirian

Massis Weekly

Volume 37, No. 24

Saturday, June 24, 2017

Four Armenian Soldiers Killed on Karabakh Frontlines

STEPANAKERT — The Azerbaijani armed forces violated the ceasefire regime on June 16 at 18:05 using antitank grenade launchers, as a result of which 4 Artsakh Defense Army servicemen, Arayik Matinyan, 1997, Vigen Petrosyan, 1997, Tigran Gasparyan (born in 1997) and Vardan Sargsyan, 1997, received fatal injuries.

The press service of the Defense Ministry of the Republic of Artsakh has stated that an investigation is underway to find out circumstances.

The Artsakh Defense Ministry said it shares the sorrow of the heavy loss and expresses support to the servicemen's families and friends.

"What happened is but part of the series of terror attacks. The adversary again resorts to cunning methods, using different weapons from distance. That's what happens practically every day. It is a tragedy for us, and we all are mourning the loss as our own. The entire Artsakh is now mourning over the three victims. Those young men's

life was cut short in the wake of the enemy's terror act. And it will not go unpunished of course. The entire problem is that we are dealing with a terrorist country," David Babayan, a spokesperson for the Nagorno-Karabakh president stated.

Asked whether the attack could have been timed to coincide with the OSCE Minsk Group mediators' visit to the region (given that the co-chairs are visiting Baku in a couple of days). Babayan did not rule out that possibility.

"Yes, the co-chairs are travelling to Baku. Also, Azerbaijani military exercise were held in Nakicevan," he said, describing the event as part of global terrorism receiving Turkey's backing.

"The Turkish leadership condemned the Minsk Group work just a few days ago. Being terrorists and a genocidal state themselves, they condemn the OSCE Minsk Group which pursues a peacekeeping mission," he added.

US Issues Arrest Warrants for Turkish President's Bodyguards Over Brutal Attack on Protesters



WASHINGTON, DC -- A dozen men who traveled with Turkish President Recep Tayyip Erdogan to the U.S. last month have been charged criminally for a high-profile attack on protesters in the nation's capital.

The Turkish guards were filmed May 16 breaking through a police line, then kicking and punching protesters who had been chanting "baby-killer Erdogan" as the authoritarian leader arrived at the Turkish ambassador's home.

The brutal assault, which sent nine people to the hospital was condemned earlier this month, with bipartisan support in a House of Representatives that called for the prosecution of assailants.

Metropolitan Police Department

Chief Peter Newsham announced the charges at a Thursday press conference, saying that "in the United States, and particularly in the District of Columbia, we hold our ability to peacefully protest as a sacred right."

Newsham said arrest warrants for assault were issued for 12 Turkish citizens, including nine Turkish security officers and three Turkish police officers. He said police would like the public's help to identify additional assailants.

Two men were arrested in the United States. Sinan Narin, of Virginia was arrested in Virginia and charged with aggravated assault. Eyup Yildirim was arrested in New Jersey on charges

Continued on page 4

California Legislature Passes Budget With \$3 Million for Armenian Museum

S A C R A - MENTO -- The California State Legislature has passed 2017-2018 California State Budget on June 15, which includes \$3 million in funding for the Armenian American Museum planned for Glendale.

Funding for the museum will be granted over a 3-year period. In addition, a \$5 million fund has been created to update current public school curricula and train teachers on the history of the Armenian Genocide.

Plans for the Armenian American Museum in Glendale have been under discussion for several years. The 2016-2017 State Budget had originally allocated \$1 million for the Armenian American Museum. When Governor Brown released his initial 2017-18 budget proposal in January of this year, the promised \$1 million was removed. State Assembly and Senate members successfully pushed legislative leaders to include the funding for the museum in the final budget package.

The museum is proposed for



downtown Glendale, across from the city's Central Library. Its mission is to "promote understanding and appreciation of America's ethnic and cultural diversity by sharing the Armenian American experience," according the museum website. Museum board members also said they would like the museum's exhibits to encourage an appreciation for cultural diversity.

A master plan for the museum is underway, Glendale city officials said Friday. Public comment is expected to be heard and collected this summer and the Glendale City Council may vote on moving forward with the proposed museum in the fall.

Four Armenians Elected to French Parliament



PARIS -- Four ethnic Armenians, all of them representing French President Emmanuel Macron's political party, won seats in France's new parliament elected on Sunday.

According to preliminary results of the two-round elections, Macron's Republic on the Move (LREM) and its Modem allies will control at least 355 of the 577 seats in the French lower house of parliament. The recently elected centrist president will thus enjoy a commanding majority in the National Assembly.

Four of the LREM deputies -- Daniele Cazarian, Nadia Essayan, Guillaume Kasbarian and Jacques Marilossian -- are French people of Armenian descent elected from constituencies in various parts of the country.

A fifth French-Armenian candi-

date fielded by the LREM, Pascal Chamassian, was narrowly defeated by Valerie Boyer, a pro-Armenian member of the outgoing French parliament. Boyer is affiliated with the Republicans, France's leading conservative party that came in a distant second in the polls.

A senior member of the Republicans, Patrick Devedjian, was the sole ethnic Armenian deputy in the outgoing National Assembly. The 72-year-old former government minister did not run for reelection this time around.

France is home to an estimated 500,000 ethnic Armenians, most of them descendants of survivors of the 1915 Armenian genocide. Macron and other major candidates courted the

Continued on page 4

OSCE Minsk Group Co-Chairs Urge Azerbaijan Leadership to Avoid Further Escalation

VIENNA -- The Co-Chairs of the OSCE Minsk Group (Ambassadors Igor Popov of Russia, Stephane Visconti of France, and Richard Hoagland of the United States of America), together with the Personal Representative of the OSCE Chairperson-in-Office, Ambassador Andrzej Kasprzyk, traveled to the region in June.

The main purpose of the Co-Chairs' visit was to discuss the position of the Sides towards the next steps in the Nagorno-Karabakh peace process after the trilateral ministerial meeting in Moscow (28 April) as well as the overall situation in the conflict zone.

The Co-Chairs met with Armenian President Serzh Sarkisian in Yerevan (10 June) and with Azerbaijani President Ilham Aliyev in Baku (19 June). In both capitals, they also held consultations with the Foreign and Defence Ministers. The Co-Chairs traveled to Nagorno-Karabakh (12 June) to meet with de facto authorities, and visited a number of territories around Nagorno-Karabakh, including the Zangelan, Kubatly, Lachin, and Kelbajar districts. In Baku, they also met with the Azerbaijani community of Nagorno-Karabakh.

In their talks in Baku, the Co-Chairs expressed deep concern over the recent violations of the ceasefire, resulting in casualties on the Line of Contact, on the eve of their visit to Azerbaijan. They appealed to the lead-



ership of Azerbaijan to avoid further escalation. The Co-Chairs are sending the same message to the leadership of Armenia and de facto authorities of Nagorno-Karabakh. They encouraged the Sides to consider measures that would reduce tensions on the Line of Contact and the international border between Armenia and Azerbaijan.

In both capitals, the Co-Chairs called upon the parties to re-engage in negotiations on substance, in good faith and with political will. They underscored that this is the only way to bring a lasting peace to the people of the region, who expect and deserve progress in the settlement of the conflict. The Presidents expressed their intention to resume political dialogue in an attempt to find a compromise solution for the most controversial issues of the settlement.


The Co-Chairs will travel to Vienna to brief the members of the Minsk Group on 3 July. They also plan to meet again soon with the Azerbaijani and Armenian Foreign Ministers to discuss modalities of the forthcoming work.

Armenia and Cyprus Interested in Deepening Bilateral Relations

YEREVAN -- Prime Minister Karen Karapetyan received today Commissioner for Humanitarian and Foreign Affairs of the President of the Republic of Cyprus Fotiu Fotis.

The Premier stressed that Armenia attaches great importance to the development of bilateral relations based on historical friendship with Cyprus in both bilateral and multilateral formats. Appreciating the role played in this matter by the vibrant Armenian community in Cyprus, Karen Karapetyan welcomed the signing of the Memorandum of Understanding between the Ministry of Diaspora of the Republic of Armenia and the Office of Presidential Commissioner for Humanitarian and Foreign Affairs of Cyprus.


Pointing to the need for boosting bilateral economic ties, the Prime Minister stressed the importance of tapping the existing potential, promote business contacts, develop tourism and deepen cooperation. The head of the Armenian government spoke about the further development of EU-Armenia relations and Armenia-Cyprus cooperation within the EU frameworks.



Mr. Fotis said that the relations between Armenia and Cyprus are more than friendly as they are based on deeply rooted historical, cultural and religious bonds. Noting that the government of Cyprus has been implementing numerous programs aimed at supporting the Armenian community in Cyprus, the Presidential Commissioner highlighted the signing of the Memorandum of Understanding, which will boost cooperation between Diaspora organizations in the two countries.

Fotiu Fotis emphasized that his country is interested in furtherance of EU-Armenia cooperation and will support this process as much as possible. Mr. Fotis said that there are all the necessary prerequisites for developing cooperation in economy, trade, tourism and other fields of mutual interest.

Armenians Main Targets of Hate Speech in Turkish Media



ISTANBUL -- Armenians are exposed to hate speech more than any other group, according to a periodic report on hate speech in the Turkish media, released by the Hrant Dink Foundation.

The foundation has launched "Media Watch on Hate Speech Study" project "with the purpose of drawing attention to the discriminatory language against ethnic and religious identities, sexist and homophobic discourse and news containing hate speech, raising public awareness against such publications, and contributing to reduce the use of hate speech in media, aims to generate knowledge on the concept of hate speech, create a platform for discussing the methods for combating discriminatory and racist discourse, and promote the use of a more respectful and informed language in terms of human rights and minorities".

The latest report covers the period between January-April 2017 and has been prepared under the consultancy of Dr. Idil Engindeniz Sahar from Galatasaray University

Faculty of Communication.

At the end of the report, there is an annex of some selected news reports, columns, hate speech analysis with regards to these examples and the masthead information of all contents determined to feature hate speech.

In the Media Watch on Hate Speech Study covering January, February, March and April 2017, 1,806 columns and news articles have been determined to have targeted national, ethical and religious groups.

According to the study, the most targeted group is Armenians followed by Syrians, Jews, Christians and Greeks.

Most publications that incite hatred and enmity against Armenians reflected on the Armenian-Azerbaijani conflict, and they associated the Armenians with the PKK (Kurdistan Workers' Party) and terrorism.

Contents featuring hate speech are mostly in the form of columns followed by news articles. These contents are more to be seen on the local media than the national media.

European Parliament Committee Calls for Freeze on Turkey EU Accession

BRUSSELS -- Members of the European Parliament's Committee on Foreign Affairs called on Tuesday for a freeze in Turkish EU accession talks if changes to the country's constitution are implemented unaltered.

The committee approved the draft of the 2016 commission report on Turkey and proposed upgrading the EU-Turkey Customs Union instead, by making human rights and fundamental freedoms part of a new agreement.

"A close and privileged relationship between the EU and Turkey is in the interest of both sides. But this can only be realized if it is based on human rights, the respect of the fundamental freedoms, democratic values and the rule of law. Turkey accepted this when it became a candidate for EU membership in 1999. But the developments in recent years, which culminated in the Turkish Constitutional Referendum last April, have shown that this country's EU bid has no future. This is why we are now calling to formally suspend



the accession talks", said Renate Sommer MEP, after today's vote. The suspension was supported by all political Groups in the European Parliament.

The parliament's press release also criticized Ankara's actions following last year's coup attempt. The MEPs have expressed concern that Turkey will "backslide" when it comes to the rule of law, human rights, media freedom, and the fight against corruption. They also condemned the Turkish governments "repeatedly declared support for the reintroduction of the death penalty," which would "put into question Turkey's membership in the Council of Europe and lead to an immediate end of EU accession talks."

22,000 Syrian-Armenians Re-Locate to Armenia Since Beginning of Syrian War



YEREVAN (Armenpress)-- Since the beginning of the Syrian War, 22 thousand Syrian-Armenians have relocated to Armenia.

Levon Antonyan, head of the Near and Middle East Armenian community department of the Diaspora ministry told a press conference that the Armenian government has adopted a warm and hospitable approach for them.

“They are not treated as refugees. The procedure of obtaining citizenship has been maximally facilitated. The majority of them have received Armenian citizenship. They have been given the opportunity of employment and being engaged in educational and cultural activities. We took numerous steps for them to be integrated easily. The government, international organizations and NGOs have done everything for healthcare services to be accessible, tuition fees in universities to be compensated; their accommodation needs have been realized. We have assisted businesses by providing privileged loans”, Antonyan said.

He said that since the situation in Aleppo was stabilized, certain families have arrived in Armenia as well, nearly 75 people have relocated to Yerevan in 2017. There are some Syrian-Armenians who return to Aleppo from Armenia, however these are individual cases and no flow is seen.

George Barseghyan, president of the Coordinating Center for Syrian-

Armenians’ Issues NGO said one of the priority issues for the Syrian-Armenians is employment.

“Syrian-Armenians are working in Armenia, however their salary is the same as in Syria, and this, of course is troubling, however, despite the difficult conditions many prefer to stay here”, he said.

According to him, the professional skills of the Syrian-Armenians are well developed, they know the language and have the possibility to manifest themselves in all sectors. They are mainly engaged in the service sector, they are running their own restaurants or bistros. They work in the arts, science and healthcare sectors.

Sofi Nersisyan, head of the refugee department of Mission Armenia NGO said they are working with refugees from many countries. And this year, the number of their main stakeholders has reached thousand.

“They are our Syrian-Armenian countrymen, as well as refugees from Azerbaijan, Iraq and Iran. We also work with people displaced from Talish and other parts of Artsakh, as result of the April War. We give social-healthcare services, provide care, humanitarian assistance, financial support, partial compensation of apartment rent, provision of social accommodation. I have to mention that the refugees mostly have accommodation and employment problems”, she said.

17-Year-Old Haik Martirosyan to be Granted Chess Grandmaster Title

YEREVAN -- The junior Armenian chess players gained impressive results at European Individual Chess Championship 2017 held at Minsk, Belarus.

“Haik Martirosyan, Aram Hakobyan, Artur Davtyan and Arman Mikaelyan fulfilled grandmaster norm.

It is quite a great achievement to fulfill that norm at such a young age,” Mikayel Andreasyan, General Secretary of the Chess Federation of Armenia, said at a press conference on Monday.

17-year-old Armenian player Haik Martirosyan will be granted the Grandmaster title already in October 2017.



Mr. Andreasyan also added that before Haik, Samvel Ter-Sahakyan was the only young Armenian chess player to receive the GM title (15 years old).

“When I have a good start at a tournament, I achieve good results at the end of it,” Haik said, adding that he has played all the games confidently.

Opening Ceremony of “Revived Talish” Monument



STEPANAKERT -- On 17 June Artsakh Republic President Bako Sahakyan visited the Talish village of the Martakert region to attend a solemn opening ceremony of the “Revived Talish” monument.

The President expressed gratitude to the initiators of this undertaking noting that the monument had a peculiar meaning reflecting our firm will and determination to restore the former glory of this settlement, make it crowded and prosperous again.

In his speech Bako Sahakyan stressed that the restoration of Talish was among the significant state strategic programs, which would uncondi-

tionally come to life.

“Such a monument is a message to the world showing that our will is unbending, faith towards our own strength is steadfast, and optimism is inexhaustible. We respond to barbarism by our unity, our potential to live, create and build,” underlined the Head of the State.

During the ceremony President Sahakyan handed in high state awards to a group of freedom-fighters of the Sisian squad.

Primate of the Artsakh Diocese of the Armenian Apostolic Church Archbishop Pargev Martirosyan, other officials were present at the event.

EU to Provide €3 Million in Financial Assistance to Syrian Refugees in Armenia



YEREVAN — The European Union announced on Tuesday 3 million euros (\$3.3 million) in financial assistance to thousands of ethnic Armenian citizens of Syria who have taken refuge in Armenia in the last few years.

The allocation is part of the EU’s fresh 275 million-euro aid package for millions of Syrian refugees in Turkey, Lebanon, Jordan, Iraq and other countries.

The European Commission said the sum set aside for Syrian Armenians living in their ancestral homeland will support them “by enhancing access to health and psychosocial services, improving housing conditions, increasing access to economic opportunities, and by facilitating the integration of schoolchildren and students.” A statement by the EU’s executive body gave no further details.

The EU High Representative for Foreign Affairs and Security Policy / Vice-President of the Commission, Federica Mogherini said: “We are giving a lifeline to millions of Syrians inside the country and across the region, helping create a future for Syrian refugees and host communities. By enabling girls and boys to access quality education, we are helping to prevent a lost generation of children whose lives have been devastated by the Syrian conflict. It is a moral duty, and it is also the smartest investment we can do in the security, stability and prosperity of our own region. So, ultimately, it is an investment in our own future.”

According to the data of the Ministry of Diaspora of Armenia, Armenia has received 22 thousand Syrian refugees since the outbreak of the war in Syria.

A Community Conversation on the Film “The Promise”



FRESNO – The Armenian Cultural Conservancy in partnership with St. Paul Armenian Church is hosting a community conversation on the film *The Promise*, following a featured panel presentation.

The event is slated for Tuesday, June 27, 2017 at 7:00 p.m. at St. Paul’s Haig Berberian Hall, 3767 N. First St., Fresno.

The Promise premiered in 2,251 theaters across the country on April 21 and grossed over four million dollars during its opening weekend. Thousands of Americans from all different backgrounds, including large numbers of Armenian-Americans, rushed to theaters to see the first major motion Hollywood film that depicts the events of the Armenian Genocide of 1915.

A panel of distinguished individuals will discuss the impact and

significance of *The Promise*: Carla Garabedian, Ph.D., Associate Director of *The Promise*, Film-maker, Director, and Writer; Jack Geiger, Professor of Theatre Arts, West Hills Community College; Matthew Ari Jendian, Ph.D., Professor & Chair of the Sociology Department, Fresno State; and the Honorable Houry Sanderson, Judge of the Superior Court, Fresno County. Marshall D. Moushigian, Esq., a Community Activist, will serve as moderator.

Following the panel discussion, community members will have an opportunity to participate in a Q and A session. Refreshments will be served. The event is open and free with prior reservations. Please RSVP by calling St. Paul Church (559) 226-6343 or ACC (559) 226-1984.

Armenian Children's Performer JOËLLE to Appear at Abril Bookstore

GLENDALE -- Armenian children's performer from Canada, JOËLLE will make a special appearance at Abril Bookstore to sign her newly released cd, *Dzaghgink ou Paylink on Saturday, July 1, between 11am - 12:30 pm at 415 E. Broadway, Glendale, CA.* A special surprise will be offered as well.

JOËLLE is a children's singer from Montreal, Canada. Her goal is to introduce new Armenian songs to young children and keep them connected to their cultural roots. Joëlle is passionate about kids, their laughter and their imaginary world. As an early childhood educator, she has been working at an Armenian daycare in Montreal, Sourp Hagop for many years. Making



new songs for children has been a lifelong dream that she had finally achieved with her first album and DVD “Joëlle Vol. 1”. She has since continued pursuing that dream with her second album.

US Issues Arrest Warrants

Continued from page 1

of assault with significant bodily injury and aggravated assault. According to the New York Times, two Canadians were also arrested. The remaining eight men live in Turkey. According to AP, seven of the men face felony charges and five face misdemeanor charges.

The United States also revoked the visas of multiple guards, some of whom have not been charged.

“I want to commend the DC

police department for acting bravely to protect protestors from a vicious assault, and applaud the decision to follow up with the filing of criminal charges. This sends an important message that while violence and repression have become the norm in Erdogan's Turkey, they remain unacceptable here. Bringing these thugs to justice will ultimately require the State Department to prioritize this issue with Turkey, and I will be urging them to ensure that those charged today face

Students Start Fundraising for Armenian Lecturer Who Escaped Grenfell Tower Fire



LONDON -- Croydon students have set up a fundraising page for a lecturer who was living at Grenfell Tower, Your Local Guardian reports.

Mesrob Kassemajian, or Robbie, as his students at University Centre Croydon (UCC) know him was among the people living in the Grenfell Tower blocks at the time the fire engulfed the building last week.

He was able to escape the fire from his flat on the 17th floor, along with his girlfriend and aunt.

At the moment, 79 people have been confirmed dead with that number still expected to rise.

While Robbie was spared his life, he did lose his possessions in the fire.

This included, but not limited to, his extensive book collection, his laptop and research for his PhD.

Now his students at UCC have set up a fundraising page to try and give Robbie a helping hand.

On the JustGiving website with which the fundraising campaign is based, one of the organisers tried to describe what the “much loved” lec-

turer meant to them.

“We want to try to raise money for Robbie so that he can replace his books and equipment in order to carry on teaching, learning and researching,” it said.

“This is a fundraiser by UCC Criminology Society at University Centre Croydon to give students, staff and the general public, the opportunity to make a contribution to help Robbie get back on his feet.”

Speaking to Channel 4 News outside the building where he once called home, Robbie described the panic felt after he first realised something was wrong.

“I woke up my auntie and with the help of my girlfriend we moved fast so that we could move slowly down the stairs. I tried to warn my neighbour. Him and his wife were right behind us by a couple of minutes.”

At one point Robbie said they felt like they were close to “real disaster.”

To donate, visit justgiving.com/crowdfunding/robbiesbooks

Four Armenians Elected to French Parliament

Continued from page 1

influential community during presidential elections held in April.

Macron described French-Armenian ties as “privileged” ahead of the April 23 first round of voting in the French presidential race. He made a point of visiting an Armenian genocide memorial in Paris on April 24 to mark the 102nd anniversary of the start of the mass killings and deportations. He was endorsed by leading French-Armenian organizations three days later.

Macron’s main challenger, far-right leader Marine Le Pen, also made

pro-Armenian statements during the presidential election campaign. Le Pen paid tribute to the French Armenians and said that Nagorno-Karabakh should be “reunited with Armenia.”

France has long maintained a warm rapport with Armenia. Macron’s three predecessors -- Francois Hollande, Nicolas Sarkozy and Jacques Chirac -- paid high-profile official visits to Yerevan while in office. The Armenian government will underline these close ties when it hosts next year a summit of La Francophonie, a grouping of over 70 mainly French-speaking nations.

justice.” Rep. Adam Schiff (D-CA) said in a statement.

Secretary of State Rex W. Tillerson said the charges should “send a clear message that the United States does not tolerate individuals who use intimidation and violence to stifle freedom of speech and legitimate political expression.” He said the department was still determining what, if any, additional steps would be taken.

Erdogan lashed out at the United States on Thursday in brief but fiery remarks condemning the criminal charges filed here against his security personnel.

“What kind of a rule, what kind

of a law is this?” Erdogan said, according to an account by Anadolu Agency, a state-run news service. “If those bodyguards would not protect me, why I am bringing them with me to the U.S.?”

Around the same time, Erdogan’s government summoned John R. Bass, the American ambassador, to a meeting with officials from the Foreign Ministry in Ankara. They told ambassador Bass that the charges were “wrong, biased and lack legal basis,” and blamed American law enforcement officers who had been on the scene, according to a statement provided by the Foreign Ministry.

ԵՐԲ ՕՏԱՐՆ ԱԼ ԿԸ ՎԿԱՅԷ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ...

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԻՍԱՀԱԿԵԱՆ

Յուզազիր քին հեղինակը՝ Հենրի Հ. Ռիգգ, կը բացատրէ եւրոպական պետութիւններուն եւ թուրքիոյ միջեւ գոյութիւն ունեցած յարաբերութիւնները 1914-ին եւ անկէ առաջ: Պաշտօնական թուրքիան Գերմանիոյ կողքին կը կենայ: Թուրք ժողովուրդին զգացումները աւելի Անգլիոյ եւ Ֆրանսայի կողմը կը հակին:

Իր յուշերուն մէջ՝ «Ողբերգութեան Օրեր Հայաստանի Մէջ - Անանձնական Փորձառութիւններ Խարբերդի Մէջ, 1915-1917», եւ-կոմիտաս Հիմնարկի հրատ. (Ան Արպըր, Միշիգըն, Ա. Մ. Ն.), 220 էջ, գրուած անգլերէնով, Ռիգգ կը նկարագրէ գինուորագրութեան հետ կապուած անկազմակերպութիւնը: Զինուորագրութեան տարիքին նկատմամբ կառավարական որոշումները յաճախ արագօրէն կը փոխուին: Այս միջոցին գինուորական չուած երիտասարդներուն վիճակը ողբերգական չափանիշներու կը հասնի հաւաքովաւորներուն մէջ: Սպասման վիճակին մէջ գտնուող երիտասարդները ենթակայ են անօթութեան, հիւանդութեան եւ մահուան: Զինուորագրութեան գործողութիւնները կը սկսին թուրքիոյ պատերազմ յայտարարելէն առաջ:

Դաշնակիցներուն դէմ թուրքիա պատերազմ կը յայտարարէ 1914-ի Հոկտեմբերին: Առաջին քանի մը ամսուան թրջական եւ գերմանական յաջողութիւններէն ետք, կացութիւնը կը շրջի: Թրջական տեղեկատուական միջոցները միշտ կը մնան կառավարութեան խիստ գրաքննութեան տակ: Լուրերը Կ. Պոլսէն մինչեւ ներքին քաղաքները եւ Միլլիէն լրատուական գործակալութեան միջոցաւ կը հաղորդուէին: Կառավարութիւնը որոշած էր որ եւ անպատու լուր չսփռուէ: Պոլսական բոլոր թերթերը այս հրամանին տակ կը գործէին:

Կիներն ու մանուկները ամէն տեղ լքուած էին իրենց տուններուն մէջ: Աշխատող ձեռքերը պատերազմի զացած էին: Թուրքերը զացած էին եւ սրբազան պատերազմ մղելու, իսկ հայերը՝ պաշտպանելու համար թրջական կառավարութեան այն բոլոր յատկութիւնները, որոնց հանդէպ իրենք պժգանք ու վախ ունէին: Բոլորն ալ հաւասարապէս կը տառապէին: Հեղինակը կ'ընդգծէ այն լաւ, սակայն զուսպ յարաբերութիւնները, որ գոյութիւն ունէր թուրք եւ հայ ժողովուրդներուն միջեւ: Ռիգգ այդ դժնդակ օրերուն իրարու օգնելու եւ կարեկցելու օրինակներ կը մէջբերէ՝ կարգ մը դրուագներ ներկայացնելով:

Երբ թրջական Կարմիր Մահիկի հիւանդանոցը Արաբկիրի մէջ խեղճուկրակ վիճակի մէջ էր, ամերիկեան միսիոնարական հիւանդանոցները թուրքիոյ մէջ լաւ հոգ կը տանէին հիւանդներուն եւ վիրաւորներուն: Զանազան դրուագներով եւ մանրամասնութիւններով, Ռիգգ կը ներկայացնէ պատերազմական վիճակի մէջ գտնուող թուրքիոյ անկարողութիւնը՝ հոգալու համար իր հիւանդ գինուորներուն պէտքերը:

Անասուններու եւ ինչքերու բռնագրաւուած շուտով ամերիկեան միսիոնարութիւնն ալ կը հարուածէ: Սակայն, պատերազմին



սկզբնական շրջանին կարելի կը դառնայ, իբր օտար քաղաքացիներ, զերծ մնալ այդ շարիքէն: Ռիգգ կը նկարագրէ բռնագրաւումին եւ ընդհանրապէս պատերազմին պատճառած վնասները ժողովուրդին: Աւելի ուշ, սակայն, երբ քաբիթիւլասիոններու ջնջման օրէնքը կը հաստատուի, ամերիկեան միսիոնարութիւնն ալ բռնագրաւումներու կ'ենթարկուի: Եփրատ Գոլէճի քանի մը շէնքերը կը գրաւուին գինուորական պէտքերու պատրուակով: Շէնքերը գրաւելով, թուրքերը կը ձգտէին փակել տալ Եփրատ Գոլէճը:


Հեղինակը, մօտէն դիտելով Եփրատ Գոլէճի գրաւուած շէնքերուն մէջ ապրող գինուորներուն նիստ ու կացը, անոնց տառապանքներուն ականատես կը դառնայ: Ան իր տեսածներն ու լսածները մանրամասնօրէն կը նկարագրէ:

Հայերը շատ կը փափաքէին, որ ռուսական բանակը յաղաղաբար կ'առնէ իրենց մօտ, որովհետեւ երկար ժամանակ օսմանեան լուծին տակ կը գտնուէին: Այս ցանկութիւնը զարմանք պէտք չէ պատճառէ. նոյնիսկ թուրքերէն ոմանք նոյն ցանկութիւնը ունէին, յուսալով որ այսպիսով անիմաստ պատերազմի մը վերջ կը տրուի: Ըստ հեղինակին՝ Ռիգգի, հայոց նկատմամբ խժժութիւններն ու անոնց սպանող թուրք ժողովուրդէն չէին ծնած, այլ՝ պտուղն էին թուրք գինուորական խաւին չարամտութեան: Ռիգգ բռնագրաւումները, կողոպուտը, գինուորագրութիւնը, հայոց ձերբակալութիւնները, բանտարկութիւնները եւ ջարդերը կը նկարագրէ:

1915-ի Մայիսին, Ռիգգ շտապ կերպով Տիգրանակերտ կը կանչուի մըսթըր Սմիթին կողմէ: Ռիգգ ճամբայ կ'ելլէ ու հայկական բազմաթիւ քաղաքներէ եւ գիւղերէ կ'անցնի: Ամէն կողմէ հայկական ջարդերուն մասին կը լսէ: Երբ ան Տիգրանակերտ կը հասնի, կը տեսնէ թէ Սմիթ իր տունը վերածած էր հիւանդանոցի, ուր ջարդերէն ազատուած հայեր եւ ստորիններ կը խնամէ: Հոն կային երկու հայ մանուկներ, որոնք քիւրտերու կողմէ գլխատուելէ ազատած էին: Ռիգգ կը հրաժարի աւելի սարսափազդու վէրքեր նկարագրելէ:

Շուտով Տիգրանակերտի ձերբակալութիւններն ու բանտարկութիւնները կը սկսին: Քաղաքի երեւելիներէն երկու հազար հոգի կ'աքսորուի: Տիգրանակերտի Առաջնորդ սրբազանը կը սպանուի բանտին մէջ՝ չարչարուելէ ետք: Ռիգգ մանրամասնօրէն կը

նկարագրէ թուրքերու գործած ոճիրները հայոց հանդէպ: Կառքով իր եւ Սմիթի դէպի Խարբերդ վերադարձի ճամբուն վրայ, ան



ականատես կ'ըլլայ հայոց հանդէպ կատարուած ոճիրներուն: Վտանգաւոր ճամբորդութենէ մը ետք անոնք Խարբերդ կը հասնին:

1915-ի Յունիսին Խարբերդի մէջ կացութիւնը կը վատթարանայ: Ամէն կողմ հայոց հալածանք եւ սպանութիւն: Թուրքերը կը փորձեն Եփրատ Գոլէճի շէնքերը մտնել եւ հոն ապաստան գտած հայերը ձերբակալել: Ռիգգ դէպքը մանրամասնօրէն կը նկարագրէ: Խարբերդի մէջ հայերը խիստ հալածանքի ու սպանութեան կ'ենթարկուին: Օտարահպատակները իրենց կարելի փորձը կ'ընեն անհատ հայեր ազատելու համար: Խարբերդի հայ երեւելիները 20 Յուլիս 1915-ին կը ձերբակալուին: Բռնագաղթելու հրամանը կու գայ եւ քանի մը օր պայմանաժամ կը տրուի: Կողոպուտի ու ջարդի անուելի դէպքեր կը պատահին:

Զանազան պատճառներով, բռնագաղթէն զերծ մնացած էին կարգ մը հայեր: Գաղթի թուականէն շատ աւելի ուշ անոնք Տերսիմի լեռներէն փախչելով կովկաս հա-

սած էին: Խարբերդի հայոց տեղահանութիւնը սկսելէն անմիջապէս ետք, քիչ թիւով հայեր, մասնաւորաբար Չմշկածագէն, ապաստանած էին Տերսիմ, որ Խարբերդի հիւսիսը կը գտնուի, Եփրատի արեւելեան եւ արեւմտեան օժանդակներուն միջեւ: Այս շրջանին բնակիչները իսլամ քիւրտեր են, աւելի ճիշդը՝ ալեւի զազանք: Անոնց յարաբերութիւնը օսմանեան կառավարութեան հետ լաւ էր: 1895-ին Տերսիմի քիւրտերը թէեւ հայեր ջարդած էին, սակայն հայոց աւելի մօտ էին քան թուրքերուն: Անոնցմէ շատեր այն համոզումը ունին, թէ իրենք եւ հայերը նոյն նախահայրերը ունեցած են:

Սկզբնական շրջանին, այսինքն Յունիս 1915-ին, հայոց համար Տերսիմի ճամբով փախչիլը գրեթէ անկարելի էր: Տերսիմի վալի Սապիթ պէյի թույլտուութեամբ սկիզբը բազմաթիւ հայեր կ'ապաստանին Տերսիմ՝ անկէ կովկաս անցնելու համար: Փախչելու գործողութիւնը միշտ կաշարքով կ'ըլլար:

Բեռնակիր անասուններու պակասին պատճառաւ Խարբերդի բռնագաղթը կը յետաձգուի: Սպասման վիճակի մէջ, խարբերդցի հայերը ականատես կ'ըլլան հիւսիսէն եւ մանաւանդ Կարինէն բռնագաղթուած հայոց թշուառութեան: Անոնք կը լսեն կարինցի հայուհիներուն սրտածախի պատմութիւնները:

Նախ Մեզիրէ քաղաքը եւ Հիւսէյնիկ գիւղը կը բռնագաղթուին: Աւելի ուշ, Խարբերդի հայութիւնը մաս առ մաս կը տեղահանուի, սկսելով 31 Յուլիս 1915-ին: Հեղինակը մանրամասնօրէն կը նկարագրէ այդ օրը:

Բռնագաղթէն շաբաթներ ետք, վերապրող հայ բարեկամներէ եւ ծանօթներէ Ռիգգ լուրեր կը ստանայ: Անոնք կը գրեն կամ կը պատմեն Եղեսիայէն եւ Հալէպէն: Այդ դրուագները հեղինակը կը գրէ

Շար.ը էջ 19

ՊԵՏՐՈՍ Մ. ԹՈՎՄԱՍԵԱՆ
Author: Bedros M. Tovmavsiyan

ԱՐՔԱՍԵԱՆ ԽԱՆՖԱՅՈՒԹԵԱՆ ՎԵՐՁԻՆ
ՊԱՏԱՎՈՐՁԱՆԸ ԵՒ ՀԱՅՈՒԹԻՒՆԸ
(991-1258 ԹԹ.)
(Հայկական Ծագումով Արքապետ Խալիֆաները)

St. Gregory Armenian Apostolic Church, Bookstore
Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒԻՍԱՌՈՒԴ ԵԿԵՂԵՑԻ, ՓԱՍԱՏԻՆԱ

ԵՒ
ԼՈՍ ԱՆՃԵԼՈՍԻ ԻՐԱՔԱՆՁՆԵՐՈՒ ԸՆՏԱՆԵԿԱՆ
ՄԻՈՒԹԻՒՆԸ

Սիրով կը հրատարակուի Զեպ խիստ հետաքրքրական եւ շահեկան դասախօսութեան մը. նուիրուած՝
«Հայկական Ծագումով Արքապետ Խալիֆաներ»
խորագիրը կրող գիրքին:

Դասախօսել է հատորի հեղինակը՝
ԾԱՐՏԱՐԱՍԳԷՏ ՊԵՏՐՈՍ ԹՈՎՄԱՍԵԱՆ
Տեղի պիտի ունենայ
Չորեքշաբթի, Յունիս 28, 2017, երեկոյեան օմը 7-ին,
Եկեղեցւոյ «Եկաւեան» սրահին մէջ
2215 Colorado Blvd., Pasadena, CA

Պիտի գործադրուի աւելի պարզաձի գեղարուեստական յայտագիր մը

ԴԱՍԱՆՍՈՒՈՒԹԵՆԷ ԵՏՔ
ՀԻՌԱՍԻՐՈՒԹԻՒՆ
ՄՈՒՏԱՐԸ
ԱԶԱՏ

ՆՈՐԱՆՈՐ ԱՍԵԱԿՆԵՐ ՄԱՇՏՈՑ ԳՈԼԵՃԻՆ ԱՐԵՒՇԱՏ ՕՐԵՐ ԱՆՈՐ ՀԻՄՆԱԴԻՐ ՆԱԽԱԳԱՐ՝ ԴՈԿՏ. ԿԱՐՊԻՍ ՏԵՐ ԵՂԻԱՅԵԱՆԻՆ

ԽԱՉԻԿ ՃԱՆՈՅԵԱՆ

Կիրակի, Յունիս 4-ի և Կիրակի, Յունիս 11-ի օրերը Լոս Անձե՛լոսի հայու՛թեան կեանքին մէջ անմոռանալի օրեր պիտի մնան: Այդ օրերուն փառաշուք ձեռնարկներով նշուեցաւ ԱՄՆի ողջ տարածքին վրայ գործող, առաջին և ցարդ միակ անկախ և զուտ հայկական գոլէճին:

Այսօր, երբ աշխարհի բոլոր ցամաքամասերուն վրայ, դժբախտաբար քաղաքական, տնտեսական կամ ընկերային հայակուլ պայմաններու բերումով հայկական դպրոցներ կը փակուին, որքան մխիթարական է տեսնել Մաշտոց Գոլէճի նման հաստատութիւն մը, որ նուաճումէ նուաճում կը շարունակէ իր յաղթական երթը: Այս բոլոր կարելի եղաւ իրականացնել, շնորհիւ Աստուծոյ և Անոր խոնարհ ծառային՝ Դոկտ. Կարպիս Տէր Եղիայեանի ամբողջանուէր ծառայութեան և յարատեւելու կամքին:

Կիրակի, Յունիս 4-ին, Կլենտէյլի Ֆէնիսիա ճաշարանի մէջ յորդահոս բազմութեան մը ներկայութեամբ, տօնական ջերմ մթնոլորտի մէջ տեղի ունեցաւ գոլէճի հիմնադրութեան 25-ամեակը և անոր սիրելի նախագահ՝ Դոկտ. Կարպիս Տէր Եղիայեանի Ա.Մ.Ն.-ի մէջ ծաւալած կրթական, մշակութային և հասարակական ծառայութեան 40-ամեակի պաշտօնական ճաշկերոյթ-հանդիսութիւնը, հովանաւորութեամբ՝ Հայաստանի Հանրապետութեան Լոս Անձեյլոսի Գլխաւոր հիւպատոսութեան, յանձինս՝ վսեմաշուք Վալերի Մկրտումեանի:

Ճաշի օրհնութենէն ետք, հանդիսութիւնը ձեռնհասօրէն վարեց ծանօթ և համակրելի հասարակական գործիչ՝ Յակոբ Յովհաննիսեան: Խօսք առին յարգամեծար՝ Վալերի Մկրտումեան, Իրաքահայերու Ընտանեկան Միութեան ատենապետ՝ Խաչիկ Ճանոյեան և Տէր Եղիայեան ընտանիքի կողմէ՝ ճարտարապետ Ժիրայր Թիւթիւնձեան:

Իրենց թանկագին ներկայութեամբ ձեռնարկը կը պատուէին հոգեւոր հայրեր, քաղաքական գործիչներ, վարժարաններու տնօրէններ, հասարակական կազմակերպութեան ներկայացուցիչներ, Գոլէճի առաքելութեան հաւատացող բարերարներ, ղեկավարներ և մասնաւոր՝ Դոկտ. Կարպիս Տէր Եղիայեանի հանդէպ անսահման սէր և յարգանք ունեցող մեծաթիւ ազգայիններ:

Երեք խօսողներն ալ մեծապէս գնահատեցին Մաշտոց Գոլէճի ծնունդը, անոր տարած պատուաբեր ծառայութիւնը Ա.Մ.Ն.ի հայութեան կեանքին մէջ, ինչպէս նաեւ յիշեցին Դոկտ. Կարպիս Տէր Եղիայեանի մարդկային, քրիստոնէական նկարագրի ազնիւ գիծերը:

Գործադրուեցաւ զեղարուեստական հոյակապ յայտագիր մը: Աստուծով և նուազով ելոյթ ունեցող հոյակապ կատարողներ՝ Թագուհի Արզումանեան, Բաֆֆի Գերպապեան, Լեւոն Սեւան, Մերուժան Մարգարեան, Մէլիկ Խլղաթեան և Գօգօ Հայրիթեան, որոնք արժանացան ներկայներու ջերմ ծափահարութեանց:

Այդ օր սրահը ողողուած էր այս հաստատութեան և անոր հիմնադիրին հանդէպ ջերմ սիրոյ



զգացումներով: Տօնական մթնոլորտ մը կը տիրէր սրահին մէջ, բոլոր ներկայները ուրախ-գուարթ և բարձրագոյն տրամադրութեամբ մօտ 4 ժամ տեւող յայտագրին հետեւեցան մեծ բաւարարութիւն ստանալով, վայելելով անոր իւրաքանչիւր վայրկեանը:

Այդ ճաշկերոյթին, Գոլէճի տնօրէնութիւնը և հոգաբարձութիւնը շատ տպաւորիչ յուշատախտակներով գնահատեցին մօտ 25 ազգայիններ, Գոլէճին և մեր գաղութին մատուցած ծառայութեանց համար:

Մեր գաղութի սէրն ու յարգանքը արդարօրէն վայելող, հոյակապ դիւանագէտ՝ Տիար Վալերի Մկրտումեան ստացաւ Գոլէճի Պատուոյ Փրոֆեսորի կոչումը իր դիւանագիտական ծառայութիւններուն և Սփիւռք-Հայրենիք կապերու ամրապնդման սատարելուն համար:

Ապա, յայտնապէս յուզուած, խօսք առաւ մեծարեալը՝ Դոկտ. Կարպիս Տէր Եղիայեան: Ան իր խորին շնորհակալութիւնը յայտնեց նախ Աստուծոյ, իր ընտանիքի անդամներուն, որոնք միշտ զօրավիզ եղած են իրեն:

Դոկտ. Տէր Եղիայեան հպարտութեամբ յիշեց Գոլէճի 25 տարիներու իրագործումներու ամփոփ տեղեկութիւնները: Վերջաւորութեան հատումը կատարուեցաւ Գոլէճի և մեծարեալի տարեդարձներու հակա կարկանդակին, բոլոր ներկայներու միաբերան և լիաթոք «Տարեդարձ է այսօր» երգի կատարումով:

Այդ օր, Դոկտ. Կարպիս Տէր Եղիայեան պարգեւատրուեցաւ Հայաստանի Սփիւռքի նախարարութեան ամենաբարձր՝ Ոսկէ մետալով, որ իր հետ Հայաստանէն բերած էր Գոլէճի դասախօսական կազմի անդամ՝ Յովսէփ Նալպանտեան:

Պաշտօնական այս ճաշկերոյթէն ետք, տօնակատարութեան ուրիշ հրավառութիւն մը տեղի ունեցաւ Կիրակի, Յունիս 11, 2017, կէսօրէն ետք ժամը 5-ին, Փասատինայի Հայ Նազովրեցի ընդարձակ եկեղեցւոյ մէջ:

Այդ օր, Գոլէճի 25-ամեակին առիթով, մանկավարժական բաժինէն 70 ուսանող-ուսանողուհիներ շրջանաւարտ եղան: 70 հայ երկսեռ երիտասարդներ հայ լեզուի, կրթութեան և հայապահպանման ասպարէզ մտան: Անոնք 100% գործի տեղաւորուած են և պիտի ծառայեն ազգակերտման և հոգեկերտման սուրբ գործին:

Եկեղեցւոյ սրահը լեփ-լեցուն

խօսական կազմի անունով՝ Յովսէփ Նալպանտեան:

Որպէս գլխաւոր պատգամաբեր խօսք առաւ Յակոբ Յովհաննիսեան: Նմանապէս խօսք առին և որդիական ջերմ սիրով ու գնահատանքով խօսեցան Դոկտ. Տէր Եղիայեանի ու Մաշտոց Գոլէճի գործունէութեան մասին իր երկու գաւակները, նմանապէս արժանանալով ջերմ ծափահարութիւններու:

Երախտագիտական խորագոյն բառերով և արտայայտութիւններով խօսք առին քանի մը շրջանաւարտներ: Անոնք իրենց խորին շնորհակալութիւնը յայտնեցին Մաշտոց Գոլէճին և անոր ղեկավար Դոկտ. Կարպիս Տէր Եղիայեանին, շեշտելով անոր մարդկային, կրթական արժանիքները, հոգատար ծառայութիւնն ու նուիրական ոգին:

Դոկտ. Կարպիս Տէր Եղիայեան 15 հատորներու հեղինակ է, ան աւելի քան 100 գիտական յօդուածներ գրած է: Այդ օր հանրութեան ներկայացուցեցաւ Դոկտորին վերջին գործը՝ "Voices In Silence"/ Ձայներ Լուռութեան մէջ», որ պատմական արխիւային պատկերագրող հատոր մըն է, 350 էջերէ բաղկացեալ: Հոն կը տեսնենք պատմական Հայաստանի և Կիլիկիոյ աւելի քան 80 քաղաքներէն, գաւառներէն ու գիւղերէն առնուած նկարներ: Հատորին 350 էջերուն 285-ը կը բաղկանայ գունաւոր գեղեցիկ էջերէ: Իսկապէս, պատմական, տեղեկատուական, բացատրական գուլագործոց հատոր մըն է, հրատարակութեամբ՝ Կլենտէյլի «Երեւան»

Շար.ը էջ 19

ՅՈՒՆԻՍ 30 ANNIVERSARY

ՅՈՒՆԻՍԱԿԱՆ ՀԱՆՐԱՍՈՒԹԻՒՆ
Նովորա՛ծ՝ Վաստակաշատ Երգահան-Խնայար, Գրող

ՇԵՆՐԻԿ ԱՆԱՄԵԱՆԻ
Մնդեան 80 և Ստեղծագործական Գործունէութեան 60 Ամեակներուն

Բարձր հովանաւորութեամբ՝
ԼՈՍ ԱՆՃԵԼՈՍԻ ԳԼԽԱՒՈՐ ՀԻՒՊՏՈՍՈՒԹԵԱՆ
Կազմակերպութեամբ՝
ՄԱՇՏՈՑ ԳՈԼԵՃԻ
Կատարողութեամբ՝
ՍԻՓԱՆ ԵՐԳՁԱՆՈՒՄԲԻ ԵՒ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՈՒԱԳԱՆՈՒՄԲԻ
Յունիս 25, 2017, ժամը 6:00ին
Glendale High School
1440 E. Broadway • Glendale, CA 91205



 ԱՐՏԵՆ ԱՎԱՅԵԱՆ	 ԱՐԱՄ ԱՎԱՅԵԱՆ	 ՍՆԱՌԻՏ ԵՐՏՐՅԱՆ	 ՍՐԱՎ ԲԱՐՍԵՂԵԱՆ
 ՍԱՐԻ ՍԱՅԻՆԵԱՆ	 ՊԵՂԻՍ ՊՈՂՈՍԵԱՆ	 ԱՐՏԵՆ ՅԱՐՈՒԹՐԻՆԵԱՆ	 ՅԱՐՈՒԹԻՆ ՅՈՂՈՒՆԵԱՆ

Մասակցութեամբ՝
Թեթեան Մշակութային Միութեան - Բաժնագրային Բայ Կորպորացի և Մշակութային Ընկերակցութեան
Նոր Մերուղ Մշակութային Միութեան - Լոս Անձեյլոս Իրանահայ Միութեան
Իրաքահայ Ընտանեկան Միութեան - Բայ-Սմերիկեան Թատերա-Երաժշտական Միութեան
Գալիֆորնիոյ Բայ Գրողներու Միութեան - Նարեկ Մշակութային Բաժնատուութեան

818.263.0506
TicketMicket

ԱԲԱՐՏԱԾ Է ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐԵԱՆԻ ԱՆՈՒԱՆ 13-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՅԹԸ



Մրցույթը եզրափակուած է Սպենդիարեանի անուան Օփերայի եւ պալեթի ազգային ակադեմիական թատրոնին մէջ 14 Յունիսին տեղի ունեցած կալա համերգով:

Առաջին անգամ «վոքալ» անուանակարգին մէջ եղած մրցույթի 46 մասնակիցներէն երրորդ՝ եզրափակիչ փուլ անցած էին 8-ը, որոնց միջեւ ալ միջազգային հեղինակաւոր Ժիւրիի որոշմամբ բաշխուած են մրցանակները:

Արամ Խաչատրեանի անուան միջազգային 13-րդ մրցույթի առաջին մրցանակը յանձնուած է Երեւանի պետական երաժշտանոցի մագիստրոս, սոփրանո ձուլիէթա Ալեքսաննանին: Ան իր կատարումներով հիացուց ոչ միայն Ժիւրիի անդամներուն, այլեւ մրցույթի ընթացքին հետեւած եւ կալա համերգին ներկայ գտնուած հանդիսատեսին:

«Ազատութեան» հետ զրոյցի ժամանակ Ալեքսաննանը ըսած է. - «Սա ինձ համար մեծ իրադարձութիւն էր, ոչ թէ հարթակ, որտեղ ես պէտք է մրցէի իմ ընկերների, շատ լաւ երգիչների հետ: Սա շատ մեծ իրադարձութիւն է երգիչների եւ առհասարակ հայ ազգի համար, որ մենք ունենք այսպիսի լաւ մրցույթ»:

Ան պատմած է, որ ծնած է Երեւան, Ալբ Սպենդիարեանի անուան երաժշտական դպրոցը աւարտելէ ետք ընդունուած է Կոմիտասի անուան երաժշտանոց, սորված է Ռաֆայէլ Յակոբեանի դասարանը, իսկ վերջինիս մահէն ետք՝ Սուսաննա Մարտիրոսեանի դասարանը. - «Ուզում եմ երգել: Դա ամենակարեւորն է, որովհետեւ ես շատ սիրում եմ բեմը, շատ սիրում եմ երաժշտութիւնը»:

Երկրորդ մրցանակի, նաեւ քանի մը այլ յատուկ մրցանակներու արժանացած է Ղազարստանէն մրցույթին մասնակցող պարիթօն Ազամատ Ժեյտիլովը: Ան նաեւ Ժիւրիի անդամ, Հայաստանի ֆիլհարմոնիք նուագախումբի գեղարուեստական ղեկավար Էտուարտ Թոփճեանէն համագործակցութեան առաջարկ ստացած է:

Երրորդ մրցանակին արժանացած է մրցույթի ամենաերիտասարդ մասնակիցը՝ Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցի երկրորդ դասարանի ուսանող Գագիկ Վարդանեանը: Ան իր հասուն կատարումներով իրօք զարմացուցած է թէ՛ Ժիւրիի անդամները, թէ՛ հանդիսատեսը:

ՊԵՏԵՐՐՈՒՐԳԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՍ ՆԵՐԿԱՅԱՑՈՒԵԼՈՒ Է ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ 14 ԱՇԽԱՏԱՆՔ



«Պետերրոֆ» պետական թանգարան-արգելոցում պահուող Յովհաննէս Այվազովսկու գրաֆիկական աշխատանքները առաջին անգամ ներկայացուելու է «Ալեքսանդր Այվազովսկու ծովային սիմֆոնիան» ցուցահանդէսում, որը բացուելու է ծովանկարչի ծննդեան 200-ամեակի առիթով Սանկտ Պետերբուրգի Կենտրոնական ռազմածովային թանգարանում:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ՌԴ պաշտպանութեան նախարարութիւնից յայտնել են, որ ներկայացուելու է 1845-1846 թթ. արուած 14 աշխատանք, պատկերուած են Նիկոլայեւի եւ Սեւաստոպոլի նաւահանգստային քաղաքները: Բացի վաւերագրական մանրամասնութիւններից, աշխատանքներն արուած են մեծ վարպետութեամբ:

Յովհաննէս Այվազովսկին ծնուել է 1817 թուականին Ղրիմում՝ Թէոդոսիա քաղաքում, հայ ընտանիքում: Իր ընտանիքի ազգանունն Այվազեան էր: Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրութիւնը՝ «Յովհան-

նէս Այվազեան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVIIրդ դարում Գալիցիա էին գաղթել Արեւմտեան Հայաստանից: Նրա՝ որպէս նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել ղէպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ չետագալում՝ ղէպի Սանկտ Պետերբուրգի գեղարուեստի ակադեմիա, որը Յովհաննէս Այվազովսկին աւարտեց ոսկէ մետալով:

Ստեղծել է 6000-ից աւելի կտաւ, հիմնականում ծովանկարներ, քանզի ծովը նրա տարերքն էր, հետաքրքրութիւնների եւ բնութեան հանդէպ մեծ սիրոյ կենդանի մարմնացում: Նա չի անտեսել նաեւ հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի յիշողութեամբ: Իր յաջողակ ստեղծագործական գործունէութեան ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արուեստի դպրոց եւ պատկերաս-

Շար.ը էջ 19

ՏԻԱՐՊԵՔԻՐԻ 16-ՐԴ ԴԱՐՈՒ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՔԱՆԴԱՍԱՆ ՈՐՈՇՈՒՄ



Ըստ թրքական «Karinca» թերթի տեղեկութիւններուն, Տիարպէքիւրի Սուր շրջանի Ալիփաշա եւ Լալեպէյ թաղամասերուն մէջ վերակառուցման աշխատանքներ տեղի պիտի ունենան եւ որուն պատճառով նշուած թաղամասերուն մէջ գտնուող շարք մը շինութիւններ պիտի քանդուին, որոնց կարգին է նաեւ Հայկական կաթողիկէ Սուրբ Սարգիս եկեղեցին:

Թուրքիոյ քրտամէտ ընդդիմադիր «Ժողովուրդներու ղեմուկրատական» կուսակցութեան (HDP) եւ «Նոր Զարթօնք» - «Հայկական մշակույթ» միութիւններու անդամ Մուրաթ Մըհմէտ տեղեկացուցած է, որ եկեղեցու քանդման դէմ գործնական գործընթաց սկսած է եւ հայկական շինութիւններու ու պատմական կառուցանքներու պահպանման համար մղուող պայքարը պէտք է շարունակուի:

ST. GREGORY ARMENIAN APOSTOLIC CHURCH
Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՒՅ ԶԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ
ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
Presents
FAMILY FIRST FIRDAY NIGHT
Friday, July 7 2017 @ 7:00 P.M.
2215 East Colorado Blvd., Pasadena

LATINO NIGHT


Միացե՛ք Մեզի Լատինական Գիշերային Հանդիսութեան
Join Us & Enjoy LATINO Music and Food!

For Reservations Please Call:
ALICE: (818) 606-6606
VAHE: (562) 715-8730
VERA [church office]: (626) 449-1523

DONATION: \$25.00

ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՁԵԱՆԻ «ՏՈՒՐ ԶԵՌՔԴ, ՊՍՏԼՈ» ՎԵՊԸ

Արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջեանի «Տուր ձեռքդ, պատլո՛ւ» վէպի շնորհանդէսը տեղի ունեցաւ Յունիսի 17-ին «Լոֆթ» ինքնագարգացման կեդրոնում: Գիրքը ժամանակների ու իրականութիւնների տարուբերումների մէջ մոլորուած մարդու պատմութիւնն է, որը, այնուամենայնիւ, ունակ է յաղթելու:



«Գ ու ը զ է ն Խանջեանը ստեղծագործական լուրջ ճանապարհ է անցել, եւ նրա գրական ձեռագիրը ճանաչելի է բոլորիս: Գրական փորձառութեան տեսանկիւնից հետաքրքիր է, թէ ի՞նչ նորութիւն է նա մեզ ասելու: Իմ համոզմամբ, գրականութիւնը ստույգ արտացոլում է իրականութեան պատկերը եւ ունի գաղտնազեր, որոնց միջոցով հնարաւոր է գուշակել ապագան. ցանկանում էի իմանալ, թէ Խանջեանն իր վէպերի միջոցով ի՞նչ է կանխագուշակում երկրի, պետութեան վերաբերեալ: Այս գրքում նախկինում կոսմոպոլիտ Խանջեանը դարձ է կատարում դէպի հայրենիք ու բարձրաձայնում երկրի, պետականութիւն հետ կապուած իր մտահոգութիւնները», - «Արմենայրես»-ի հաղորդմամբ՝ նշեց գրքի խմբագիր, գրականագէտ Արքմենիկ Նիկողոսեանը:

Նա յաւելեց, որ վէպում շատ են կարօտային տրամագրութիւնները՝ կապուած Երեւանի, շէնքերի, տեղանքների, մարդկային տեսակների հետ, որոնք անհետանում են:

Գրականագէտ Սուրէն Աբրահամեանի խօսքով՝ Խանջեանի «Տուր ձեռքդ, պատլո՛ւ»-ն համաշխարհային վէպ է, որն ամփոփում է հեղինակի անցած ուղին՝ անդրադառնալով մահուան, ազատութեան, ժամանակի թեմաներին:

Շնորհանդէսին ներկայ էին ինչպէս հեղինակի ընկերները, հասակակից գրողները, ստեղծագործողները, այնպէս էլ՝ երիտասարդ գրողներ, որոնց կեանքում Գուրգեն Խանջեանը մեծ դեր է կատարել ոչ միայն որպէս գրող, այլեւ որպէս

մարդ, խմբագիր, որը հաւատացել է նրանց ուժերին՝ «Գրեթերթ» երիտասարդական թերթում տպագրելով նրանց գործերը:

Նրանցից մէկը՝ երիտասարդ եւ խոստումնալից գրող Գրիգոր Կարծում է, որ Գուրգեն Խանջեանի ամբողջ գրականութիւնն ասես մի ստեղծագործութիւն լինի, եւ վէպերը, փոխլրացնելով, շարունակելով միմիանց, ամփոփում են Խանջեանի ողջ գրականութիւնը:

«Հեղինակի գրքերում կան որոշակի կէտեր, որոնք յստակ ընդգծուած են յաջորդ գործերում: Այստեղ կայ գրողի դիտաւորութիւնը կապ ստեղծել, ցոյց տալ ընթերցողին, որ ինքը հերոսին նախորդ գրքերում էլ է հանդիպել», - ասաց Գրիգորը:

Գրքի հեղինակ Գուրգեն Խանջեանը նշեց, որ վէպը եւ՛ կենսափորձի, եւ՛ գրական ստեղծագործական տեխնիկայի մի մեծ փուլի ամփոփում է: Նա ընդգծեց, որ եթէ նորից գրի, հաւանաբար կը խօսի նոյն թեմաների մասին, բայց այլ կերպ:


«Վէպն ինչ-որ չափով ինքնակենսագրական է: Ընթերցողը հերոսի հետ կը գնայ նրա մանկութիւն, պատանեկութիւն եւ հերոսի աչքերով կը տեսնի տարբեր երեւոյթները», - ասաց հեղինակը: Նա յաւելեց, որ գիրքը գրել է երեք տարում եւ գրելիս յաճախ է խեղդուել կարօտայնորէն զգացումից: «Վէպն ովկիանոս է, որի մէջ մտնելով՝ չես կարող յստակ ասել, թէ որ ափ ես դուրս գալու», - եզրափակեց նա:

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ «ԱՂԹԱՄԱՐԻ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ»

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լոյս է ընծայել «Հայ Եկեղեցու Պատմութիւն» շարքի հերթական մենագրութիւնը՝ «Աղթամարի Կաթողիկոսութեան Պատմութիւն» գիրքը՝ աշխատասիրութեամբ պ.գ.դ. Վրէժ Վարդանեանի:

Մենագրութիւնն ընդգրկում է Աղթամարի կաթողիկոսութեան պատմութիւնը հիմնադրման 1113 թուականից մինչեւ 1895 թ.:

Աղթամարի կաթողիկոսութիւնը, որի պատմութեան լուսաբանումն անհրաժեշտ է Հայ Եկեղեցու անցեալի համակողմանի ուսումնասիրութեան համար, իր ուրոյն տեղն ու դերն է ունեցել Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու բազմադարեան պատմութեան մէջ: Հեղինակը հանգամանօրէն ներկայացրել է Աթոռի պատմութիւնն ըստ Աղթամարի կաթողիկոսների գահակալութեան ժա-




մանակաշրջանների: Գիրքը հրատարակուել է մեկենասութեամբ «Սարգիս Գաբրիէլեան» հիմնադրամի:

ԶԱՅՆ ՅԱՆԱՊԱՏԻ - ԱՐԱՄ ԲԵՐՈՎԿԵԱՆ

Կոստոնդնուպոլիս, 1873: Ազգային ժողովի Ուսումնական խորհուրդը կը կազմէ երաժշտական յանձնախումբ մը, որ շարականները քննելով պիտի պատրաստէ երգացանկի տիպօրինակ տարբերակը: Յանձնախումբը նոր թեւակոխած է աշխատանքի իր երկրորդ տարին, երբ յայտնի կը դառնայ թէ Էջմիածնի մէջ Գէորգ Դ. Կաթողիկոս ձեռնարկած է եկեղեցական երգերու ձայնագրութեան եւ հրատարակութեան գործին: Կը ծագին վէճեր, կը գրուին նամակներ, յօդուածներ, նոյնիսկ կոնդակներ: Այս բոլորէն՝ Պատմութիւնը կ'արձանագրէ հագիւ քանի մը տող:

Երաժշտական յանձնախումբի նորայայտ ատենագրութիւններուն, ինչպէս նաեւ այդ տարիներէն պահպանուած նամակներու շնորհիւ, պատմութեան քանի մը տողերը այժմ կը վերածուին մանրապատմի: Կ. Պոլսոյ հայութեան կենսունակ մէկ ժամանակաշրջանին ընդմէջէն, մեր առջեւ կը պարզուի՝ եկեղեցական երաժշտութեան պատմութեան վերջին դրուագը, ուր բարեկարգումը կը կատարուի



առանց յարելու արտաքին չափանիշերու:

Եկեղեցական երաժշտութեան ներկային հետ ալ զուգահեռներ հաստատելով, ԶԱՅՆ ՅԱՆԱՊԱՏԻ-ն միաժամանակ կը միտի շօշափելի դարձնել՝ Ի. դարու ընթացքին Հայոց երաժշտական մտայնութեան մէջ տեղի ունեցած փոփոխութիւնը:

ԶԻՆԱՍՏԱՆԻ ՀԱՅՎԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՐԱԳԻՐ «ԶԻՆԱՅԱՅ» ՀԱՄԱՆԵԼԻ ՊԻՏԻ ԸԼԼԱՅ ԳԱԼԻՖՈՐՆԻՈՅ ՄԷՋ

Հ ե ո ա լ ո ը արեւելքի մէջ տպուող եւ հայկական միակ լրագիրը՝ «Զինահայ»ը, որ լոյս կը տեսնէ հայերէն ու անգլերէն լեզուներով, հանրութեան կը ներկայացնէ Զինաստանի հայկական համայնքի նորագոյն պատմութիւնը:



Ըստ լրագրի ղլխաւոր խմբագիր՝ Անահիտ Պարգեանի, կրցած են պայմաւորուածութիւն մը ստեղծել, ըստ որուն, «Զինահայ»ը գտանելի պիտի ըլլայ, Լոս Անձելոսի Գալիֆորնիոյ համալսարանի գրադարանին մէջ, ուր արդէն իսկ կը գործեն Գրիգոր Նարեկացիի անուան հայագիտական ու հայ ժողո-

վորգի ժամանակակից պատմութեան ամպիոնները:

Այսպիսով Ամերիկայի մէջ եւս, կարելիութիւն պիտի ընծայուի գիտնականներու եւ հետազոտողներու, որոնք հետաքրքրուած են Զինաստանի հայ համայնքին ներկայ պատմութեամբ, իրենց տրամադրութեան տակ Զգտնել այս լրագիրը:

ՎԱՐՁՈՒ ՄՐԱՇ
ՓԱՍՏԻՆԱՅԻ ՄԷՋ (200 ՀՈԳԻ ԸԱՄԱՐ)
ԱՄԵՆ ՏԵՍԱԿ ԱՌԻԹՆԵՐՈՒ ԸԱՄԱՐ
1060 N. ALLEN AVE. PASADENA CA 91104
ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒԹԻՒՆՆԵՐ՝
ԸՆՈՒՁԱՅՆԵԼ (626) 797-7680

Ձեր Ծանուցումները Վստահեցէք
«Մասիս» Շաբաթաթերթին
T: (626) 797-7680 massis2@earthlink.net

ԽՕՍՔԸ Կ'ԱՐՏԱՅԱՅՏԵ ԶԵՐ ԳԻՏԱԿՑՈՒԹԵԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ

Մենք քիչ ուշադրութիւն կը դարձնենք, թէ ինչ ձայներանգով կը խօսինք, ինչ բառեր կ'արտասանենք: Օգտագործելով վիրաւորական ու պարզապէս շատ «աղտոտ» բառեր՝ մենք կարծես մոռցած ենք, թէ ինչ բան է բարեկիրթ ու գեղեցիկ խօսքը: Բայց ատիկա միայն մեր անգրագիտութեան ու գիտակցութեան յետնթացի վկայութիւնը չէ: Միթէ՞ պարզ չէ, որ երբ մենք կոպիտ ու կեղտոտ բառեր կ'ըսենք, մեր հոգիին մէջ հանգիստն ու երջանկութիւնը չեն աւելնար: Լրիւ հակառակը: Մենք հնարաւորութիւն կու տանք, որ մեր հոգիին մէջ բացասական ուժ յառաջանայ, իսկ յետոյ կը զարմանանք, թէ ինչու այդքան յաճախ ստիպուած կ'ըլլանք գլխացաւի դեղեր խմել:

Մինչդեռ գիտակցութեան ու խօսքի միջեւ կայ ուղիղ կապ: Եթէ գիտակցութիւնը առողջ է, խօսքն ալ արժանի կ'ըլլայ: Առողջ գիտակցութիւնը միշտ դրական է: Ունենալով նման գիտակցութիւն՝ մենք չենք խօսիր միւսներու թերութիւններուն մասին, չենք քննադատեր, պահանջներ չենք ներկայացնար: Զակատագիրին մասին չենք բողոքեր: Մեր խօսքը հանգիստ ու բարեացակամ կ'ըլլայ: Նման գրուցակիցի հետ բնականաբար բոլորը հաճոյքով կը շփուին: Իսկ բարկացած խօսիլը հոգիի թուլութեան նշան է:

Ըստ վիճակագրութեան՝ բոլոր վէճերու 90 տոկոսին պատճառը այն է, որ մենք ունենք մէկուն մասին վատ բաներ կը խօսինք: Մենք պէտք է սորվինք խօսիլ հաճելի, բարեկիրթ ձևով՝ վերահսկելով մեր խօսքը:

Նկատուած են, որ մենք ձեռք

կը բերենք այն մարդու յատկանիշները, որուն մասին կը մտածենք կամ կը խօսինք, ատոր համար ալ եթէ ունէ մէկուն մասին վատ կը խօսինք, մենք այդ մարդու բացասական յատկանիշները մեզի ալ կը վերագրենք:

Եթէ կը գովենք՝ մենք կը ստանանք տուեալ մարդուն բնորոշ դրական յատկանիշները: Նկատենք, որ որքան եսասէր, նախանձող ու անբարեացակամ ենք մենք, այդքան մեզի համար դժուար է ունէ մէկուն մասին ջերմ խօսիլ: Որքան կոպիտ է մեր խօսքը, այդքան աւելի աններդաշնակ ենք մենք, ատոր համար ալ կեանքէն աւելի դաժան դասեր կը ստանանք: Մեր շատ յոգնելու ու քիչ գործ կատարելու պատճառներէն մէկը շատ խօսիլն է: Շատախօսութիւնը դատարկախօսութեան նշան է: Պէտք է խօսիլ քիչ, հանգիստ, համբերատար ու բարեկիրթ: Այդպէս կարելի է ե՛ւ ժամանակ տնտեսել, ե՛ւ ուժեր:

Կարելոր է սորվիլ վերահսկել խօսքը: Խօսքերը պէտք է իմաստ ունենան, ուժեղ են միայն նման խօսքերը:

Բառերը իմաստ ունին, եթէ անոնք նրբանկատ են ու միւսներու հանդէպ լեցուած են սիրով: Ամէն ինչի մասին պէտք է ճիշդը ըսել, բայց՝ սիրով: Ինչ բառերով ալ, որ մայրը ստիպէ գաւակներուն ընել այս կամ այն բանը, անոր խօսքերը կոպիտ չեն թուիր, քանի որ անոնց մէջ կը զգացուի մայրական սէրը՝ մայրը կը սիրէ մեզ, ան միայն բարիք կ'ուզէ մեզի համար: Եւ ճիշդ այդպէս ալ՝ որքան որ մենք դիպուկ ու կտրուկ չարտայայտուինք, մարդիկ չեն նեղանար մեզմէ, եթէ մենք գլխաւորապէս ըլլանք:

ԸՆՏԱՆԻՔՆ ԱՍՈՒՐ Է, ԵԹԵ ԱՅՆՏԵՂ ԶԱՐԳԱՆԱԼՈՒ ՄԻՏՈՒՄ ԿԱՅ


Ամուր հիմերով ընտանիք ստեղծելու գլխաւոր նախապայմաններէն մէկը այն է, որ նոր կազմաւորուող այդ «համակարգը» բարենպաստ միջավայր ըլլայ անդամներէն իւրաքանչիւրի անձնական զարգացման համար: Յիշենք, որ ընտանիքը սերունդը շարունակելու գործիք չէ: Նման մտածողութեան արդիւնքն է, որ կը հանդիպինք համատեղ կեանքի այդքան չյաջողած դէպքերու: Եթէ մտածենք ընտանիքի մասին կեանքի նոր փուլի անձնական զարգացման տեսանկիւնէն, միանգամայն պիտի առաջնորդուինք այլ սկզբունքներով՝ ընտանիք ստեղծելու ընթացքին:

Անկեղծօրէն հարցուցէ՛ք դուք ձեզի. «Իսկ այս մարդու հետ ընտանիք կազմելով՝ ի՞նչ զարգացում կ'ակնկալուի ինձմէ: Ան պատրաստ է յառաջընթացի իր կեանքին մէջ: Իսկ զիս կը հետաքրքրէ՞ զարգացման անոր ընտրած ուղին»: Եթէ ունիք երազանքներ եւ ծրագիրներ, որոնց իրականացումը կարելոր է ձեզի համար եւ վտանգուած՝ նորաստեղծ ընտանիքի պարագային, հաւատացէ՛ք, որ ձեր միութիւնը արդէն ամուր հիմերու վրայ չէ. անբաւարարուա-

ծութիւնը օր մը գլուխ պիտի բարձրացնէ: Ի հարկէ, պիտի հարցնէք, թէ ուր մնաց սէրը այս դատողութիւններու կողքին: Զոյգերու մեծ մասը այդպէս ալ կը վարուի. կը սիրահարուին եւ կ'ամուսնանան, որովհետեւ «չեն կրնար ապրիլ առանց մէկը միւսին: Բայց շատ շուտով պարզ կը դառնայ, որ միայն սէրը քիչ է: Երիտասարդ ընտանիքը կը բախի կենցաղային խնդիրներու, կը մեծնան յաւակնութիւնները իրարու հանդէպ, եւ նոր միայն ի յայտ կու գան այն անհամատեղելիութիւնները, որոնք կը քօշարկէր «սէր»ը: Ընտանիք պէտք է կազմել անոր հետ, որ կ'երթայ նոյն ուղղութեամբ, որով դուք կ'երթաք, ի դէպ՝ նոյն արագութեամբ:

Երբ ընտանիքը նպաստաւոր միջավայր կը դառնայ անձի անհատական զարգացման համար, կարելի կ'ըլլայ նաեւ «սիրել»ը, եւ չի ստեղծուի իրավիճակ, երբ «հոգիդ բան մը կ'ուզէ, բայց պարտադրուած է հաշտուելու եղածին հետ»: Ատիկա կը քայքայէ նախ մարդը, յետոյ՝ անխուսափելիօրէն նաեւ այն միջավայրը, որ «կը ճզմէ» զինք, այս պարագային՝ ընտանիքը:

ԶԵՐ ԴԵՍՔԻՆ ԶԵՐ ԻՆՉ Կ'ԸՍԵ ԶԵՐ ՄԱՍԻՆ



Դէմքին ձեւը կրնայ բացայայտել անձի տեսակը, պատմել անոր կեանքի սկզբունքներուն մասին: Թէեւ մարդոց մեծամասնութիւնը ունի համադրուած դիմաձեւ, օրինակ, կլոր եւ քառակուսի համադրութիւն, այնուամենայնիւ, կան մարդիկ, որոնց դիմաձեւը յստակ կը հասկցուի:

Ուղղանկիւն դիմաձեւ: Այս դիմաձեւով մարդիկ ունին քառակուսի ճակատ եւ կզակ: Անոնք կը տարբերին նախանձելի տրամաբանութեամբ եւ շատ լաւ մտածողութեամբ, սակայն շատ ջանք կը գործադրեն իրենց մտորումներուն մէջ: Իբրեւ կանոն անոնք կը ծրագրեն քայլերը եւ հազուադէպ կը խօսին իրենց զգացումներուն մասին: Մշտապէս յառաջացողներն լարուածութիւնը հանելու համար անոնք կ'աշխատին ջանասիրաբար:

Կլոր դիմաձեւ: Այսպիսի դիմաձեւը կը բնորոշուի այտուկէն ներքեւ թմբիկի այտերով: Ատիկացոյց կու տայ, որ անձնաւորութիւնը բարի է, այլ մարդոց հետաքրքրութիւնները կը դասէ իր նախասիրութիւններէն վեր: Այդ պատճառով, այսպիսի մարդիկ սովորաբար կ'ենթարկուին ինքնահաւան եսասէրներուն:

Աղամանդի ձեւ: Սուր ճակատ եւ քիթը շեղանկիւն կը ստեղծեն երկարաւուն այտուկներու օգնութեամբ: Այդպիսի մարդիկ կը սիրեն իրավիճակը իրենց հսկողու-

թեան տակ վերցնել: Անոնք կեղրոնացած են մանրուքներու վրայ, ինչի շնորհիւ անոնք կ'ըլլան լաւ աշխատողներ: Յատակ են իրենց խօսքերուն մէջ եւ լաւ կապ կ'ունենան այլ մարդոց հետ:

Հաւկրթաձեւ դիմաձեւ: Այս տիպի մարդիկ ունին երկարաւուն դէմք: Անոնք գիտեն բոլոր ճիշդ բաներու մասին եւ կրնան ըսել այնպիսի բառեր, որոնք անպայման հաճելի կը թուին խօսակիցին: Անոնք կը տրամադրեն իրենք իրենց հանդէպ, սակայն շատ կեղրոնացած են անթերի երեւնալու ցանկութեան վրայ:


Քառակուսի դիմաձեւ: Ոչ մեծ դէմք՝ լայն ճակատով եւ կզակով: Այսպիսի մարդիկ շատ համբերատար են եւ լի խանդավառութեամբ:

Սրտանման դիմաձեւ: Այս տիպի մարդիկ ունին լայն ճակատ եւ նեղ կզակ: Անոնք ունին անհաւանական ներքին ուժ եւ շատ յամառ են: Այդ ներքին ուժը զանոնք կը տանի դէպի դրուած նպատակներու իրականացում: Անոնք ունին ուժեղ ներքին ձայն:

Տանձանման կամ եռանկիւն դիմաձեւ: Այս տիպի մարդիկ ունին նեղ ճակատ եւ լայն ներքին ծնօտ: Անոնք կ'ուզեն ըլլալ գլխաւորը: Այս տեսակի մարդիկ շատ յաճախ յաջողակ կ'ըլլան: Հնարաւորութիւններու սահմաններուն մէջ լաւ խնամուած ըլլալ:

3 ՈՒՏԵԼԻՔՆԵՐ, ՈՐՈՆՔ Կ'ԱՄՐԱՅՆԵՆ ՈՍԿՈՐՆԵՐԸ ՈՒ ԿԸ ԿԱՆՏԱՐԳԻԼԵՆ ՈՍԿՐԱՅԻՆ ԶԻՒԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Ոսկորներուն ամրութիւնը պահպանելու եւ ոսկրային համակարգի հիւանդութիւններէ խուսափելու համար կան բազմաթիւ նաեւ դեղորայքային միջոցներ, որոնք ոչ այնքան կը կանխարգիւլեն, որքան կը բուժեն արդէն եղած խնդիրները: Այժմ գիտնականները կատարած են հետազոտութիւն՝ հասկնալու համար, թէ որ ուսելիքները կը նպաստեն ոսկորներու ամրութեան:



Իզոմով, որոնք շատ արդիւնաւէտ են ոսկրային հիւանդութիւններու, մասնաւորապէս օսթէոփորոզի պարագային:

Պանանին մէջ եղող վիթամինները նոյնպէս կը նպաստեն ոսկորներու ամրութեան:

Շուշմա. Այս համեմունքը նոյնպէս կը պարունակէ մեծ քանակութեամբ մակնէզիում, մանկանէզ եւ քալսիում: Անիկա յատկապէս օգտակար է քալսիումի պակաս ունեցողներուն համար: Շուշմայի ձէթը հիւանդի փոխարինող է ձիթապտուղի ձէթին, անիկա կարելոր է օսթէոփորոզի պարագային՝ խոչընդոտելով հիւանդութեան զարգացումը:

Ուսուսնասիրութեան համաձայն, ամուր ոսկրային համակարգ ունենալու համար անհրաժեշտ է կանուխ տարիքէն ճիշդ սնուիլ, առողջ ու աշխոյժ ապրելակերպ վարել: Ուսուսնասիրութիւնը պարզած է. ոսկորներու՝ ճիշդ զարգացման եւ աճի համար անհրաժեշտ է աննդակարգին մէջ ընդգրկել հետեւեալ երեք ուսելիքները.

Պրոքրի. Այս բանջարեղէնը, բացի իր հակաքաղցկեղային յատկութիւններէն նաեւ ունի ոսկորները ամրացնելու իւրաքանակութիւն: Անիկա կը պարունակէ մեծ քանակութեամբ հանքանիւթեր, մասնաւորապէս քալսիում, որ ամենամասնաւորաբար է համուր ոսկորներ ձեւաւորելու համար:

Պանան. Պանանը հարուստ է ֆոսֆորով, մանկանէզով եւ մակնէ-

Կառավարութեան Ծրագրի

Շարունակուած էջ 2-էն

նախարարի հետ:

Նրանք մտադիր են յատկեցնել հակամարտութեան գոտում իրավիճակը: Նախատեսուած է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման ակտուալ հարցերի քննարկում, այդ թւում՝ հաշուի առնելով Ապրիլի վերջին Մոսկուայում Ռուսաստանի, Ատրպէյջանի, Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը: Ոչ մի խօսք բանակցութիւնների վերսկսման մասին:

Ինչ վերաբերում է ԱԳ նախարարների մակարդակով մոսկովեան հանդիպմանը, ապա այն լրացնում է Վիեննայում, ապա Սանկտ Պետերբուրգում անցեալ տարի կայացած նախագահական մակարդակով հանդիպումների շարքը, երբ կողմերից իւրաքանչիւրն իր ուզած ձեւով է մեկնաբանում արդիւնքները:

Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի վերաբերեալ Սերժ Սարգսեանը պնդում է, որ պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել շփման գծում խաղաղութեան ամրապնդման մեխանիզմների ներդրման շուրջ, որից յետոյ միայն հնարաւոր կը լինի անցնել բովանդակային բանակցութիւնների: Այլեւ պնդում է, որ դրան գուզահեռ հայկական կողմը պէտք է որոշ տարածքներից զօրքեր դուրս բերի: Մոսկուայում ԱԳ նախարարների հանդիպման մասին Նալ-

բանդեանը պնդում է, որ քննարկել են խաղաղութեան ամրապնդման պայմանաւորուածութիւնների կատարումը, Մամեդիարովը պնդում է, որ քննարկել են հայկական զօրքերի դուրսբերման եւ ինդրի կարգաւորման այլ հարցեր:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ այսօր երեկոյեան տարածած յայտարարութիւնը, որտեղ ոչ մի դատապարտող բառ չկայ հայ զինուորների գոհուելու հետ կապուած, եւ փոխարէնը խօսուած է քաղաքական գործընթացը վերսկսելու մասին, կարելի է համարել Ատրպէյջանի յաղթանակը:

«Նախագահներն իրենց մտադրութիւնն են արտայայտել վերսկսել քաղաքական երկխօսութիւնը՝ փորձելով փոխզիջումային լուծում գտնել կարգաւորման ամենավիճահարոյց հարցերի համար», - ասուած է յայտարարութեան տեքստում:

Յայտարարութեան այս հատուածը էլ աւելի մեծ յաղթանակ է Ատրպէյջանի համար, քանի որ ուղղակի ճնշում է Սերժ Սարգսեանի վրայ: Արդեօք Սերժ Սարգսեանը քաղաքական երկխօսութիւնը վերսկսելու մտադրութիւն է յայտնել: Աւելի հաւանական է, որ ոչ: ԵԱՀԿ ՄՍՆ համանախագահներն այս յայտարարութեամբ նրան փաստի առաջ են կանգնեցրել, եւ առաջիկայում պաշտօնական Երեւանի յայտարարութիւններում սա կ'երեւայ: «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ»

ՊԵՏԱԿԱՆ ԵՐԵՍՓՈՒԱՆ ԸՆԿ. ՍԵՊՈՒՐ ԳԱԼՓԱՔԵԱՆ

Շարունակուած էջ 7-էն

մեր զրուցակիցին, այն էր, որ պատգամաւորներու մէկ մասը կը գտնուէր 14 Մարտ ուժի հովանիին տակ, միւս մասը՝ 8 Մարտ քաղաքական ուժի հովանիի ներքոյ, իսկ այսօր տարանջատուածութեան այդ հիմնական պատճառը վերացած է եւ ունէ թեկնածու կարիք չունի այլ ուժերու հետ դաշինքներ կնքելու, «կը կարծեմ, որ տրամաբանական է, որ հայ քաղաքական ուժերը գործակցին», ըսաւ Սեպուհ Գալփաքեանը:

«Կ'ուզեմ մատնանշել, որ Լիբանանի մէջ ընտրական օրէնքի վաւերացումը երբեք ալ կապ չունի

ընտրութիւններու տեղի ունենալ-չունենալու հարցին հետ, տասնմէկ ամիսը բաւական երկար ժամանակ է Լիբանանի համար, որպէսզի քաղաքական ուժերը, որոնք այս օրէնքը կազմեցին, քանի մը անգամ մտածեն, լաւագոյն ձեւով քննարկեն այս օրէնքին աննախատեսելի արդիւնքը, որովհետեւ ինչքան ալ սերտես, հմուտ ըլլաս, արդիւնքները կրնան անկանխատեսելի ըլլալ: Յուսամ օրէնքը լաւագոյնս կը գործէ եւ հայկական առաջի տրամաբանութեամբ՝ անձրեւէն փախելով կարկուտի տակ չենք իջնար», մեր զրուցը եզրափակեց Սեպուհ Գալփաքեան:

«ԱՐԵՒԵԼՔ»

15 ՅՈՒՆԻՍ 1915

Շարունակուած էջ 8-էն

կողմէ արհամարհուած հնչակեանը՝ այս պատմական իրականութիւնը չկրցաւ դժբախտաբար «ծախել» հայութեան, ինչպէս ըրին ուրիշները: Գուցէ որովհետեւ Հայաստանի Ա. Հանրապետութեան շրջանին դարձած էր թուրքին կողմէ գլխատուած մարմին, եւ կամ գուցէ սովետական իշխանութեան տակ իր «մայր կուսակցութիւն» կոչումին անսալով՝ «մայրութիւն» կիրարկեց եւ տուաւ իր գաւկիին իր ամբողջ ունեցածը...:

Այժմ, սակայն, մեր Երրորդ Հանրապետութեան շրջանին, կ'արժէ վերստին ակնարկ մը նետել Հնչակեան Քսան կախաղաններու ներկայացուցած չափին ու իմաստին վրայ եւ Յունիս 15-ին տալ համազգային տարողութեամբ շուքելու Մայիս 28-ինն են: Արդէն, գիտական մակարդակի վրայ, հայաստանցի վաստակաւոր պատմաբաններ, Աշոտ Մելքոնեանի, Գրիգոր Զանիկեանի եւ Ամատունի Վիրապեանի նման, գրած եւ խօսած են Հնչակեան Քսան կախաղաններուն ներկայացուցած խորհրդանշանական բարձր արժէքին եւ իմաստին մասին: Կը մընայ, որ հայրենի իշխանութիւնները, մէկզի դրած քաղաքական շահաբաժինի նժարով կշռելու իրենց միտումները, գործեն այնպէս, որ հայ ազգային

ազատագրական պայքարի առաջաւոր տիրաններուն ու հերոսներուն, ինչպէս Զօր. Անդրանիկ, Գարեգին Նժդեհ եւ Փարամազ, տրուի համահաւասար ճանաչում ու մեծարում:

Հայաստանի հարաւը գտնուող Մեղրի գիւղաքաղաքին մէջ հնչակեաններու ջանքերով բարձրացած արձանը Մեծն Փարամազ անունով ճանչցուած Մատթէոս Սարգիսեանին՝ կը սպասէ ու պիտի շարունակէ սպասել այն օրուան, երբ Հայաստանի մէջ պետական մակարդակով մարդիկ, ծաղկեպսակ ի ձեռին, պիտի խոնարհին իր առջեւ՝ անոր տալով յարգանքը եւ մեծարումը, որուն արժանի դարձած են ուրիշները:

Եւ սփիւռքահայ կեանքի ընթացքը դէպի գործակցութիւն ու համերաշխութիւն տանող ողջունելի աշխատանքով մեր աւանդական կուսակցութիւններուն՝ թող շարժի այնպէս, որ Յունիս 15-ը դառնայ համընդհանուր սփիւռքահայութեան կողմէ ճանչցուած ու յարգուած ՕՐ եւ ՏՕՆ ՀԱՅ ԴԱՏԻ, որովհետեւ Արեւմտահայաստանի բռնագրաւեալ հողերուն վրայ ազատ ու անկախ Հայաստան մը ստեղծելու մեղքով ու յանցանքով կախաղան հանուած եւ նահատակուած ՔԱՆՆԵՐՈՒՆ ԴԱՏԸ՝ դատն է համայն հայութեան եւ ոչ միայն հնչակեաններուն:

ՀՆՉԱԿԵԱՆ ՔՍԱՆ ԿԱԽԱՂԱՆՆԵՐՈՒՆ ԱՌԹԻ

Շարունակուած էջ 8-էն

ի քայլերգներով, կատարողութեամբ Հ.Մ.Մ.-ի փողերախումբին:

Անմահն փարամագի կիսանդրիին առջեւ, փողերախումբի «մահուան» եղանակի նուագին տակ, Ս.Դ.Հ.Կ. Լիբանանի Շրջանի Վարիչ Մարմինին կողմէ ծաղկեպսակ մը գետեղեցին պետական երեսփոխան Ընկ. Սեպուհ Գալփաքեան եւ Լիբանանի Շրջանի ատենապետ՝ Ընկ. Տոքթ. Մարտիկ Ժամկոչեան: Որմէ ետք ներկաները կարմիր վարդեր մատուցեցին Քսաններու յիշատակին: Բացման խօսքով հանդէս եկաւ Ս.Դ.Հ.Կ. Տիրուհի Ուսանողական Երիտասարդական Միութեան փոխատենապետ՝ Ընկ. Տիրգրան Միհրանեան, ուր նշեց, թէ այսօր հաւաքուած ենք վերանորոգելու համար մեր ուխտը Քսաններու յիշատակի 102-ամեակին առիթով:

Ապա բեմ հրաւիրեց «Արարատ» օրաթերթի տնօրէնուհի եւ Նոր Սերունդ Մշակութային Միութեան ատենապետուհի՝ Ընկ.հի Անի Եփրեմեանը՝ փոխանցելու համար օրուան պատգամը: Ան նշեց. «1915 Յունիս 15-ի արշալոյսին Քսան Հնչակեան «դատապարտեալներ» Պոլսոյ Սուլթան Պայազիտ հրապարակին վրայ կախաղան բարձրացան:

Քսանները գաղափարական եւ ազգային ներշնչումի անսպառ աղբիւր են, սերունդներ դաստիարա-

կելու յաւերժական նիւթ, արդար հպարտութիւն պարզեւող պատմական երեւոյթ թէ՛ ազգային, թէ՛ ընկերային բարդ այս ժամանակաշրջանին մէջ: Անոնք հայ ժողովուրդի ազատութեան եւ հայրենիքի ազատագրութեան մշտաշող ջահակիրներն են, որոնք անցած էին գաղափարական մարտական այն ճանապարհէն, որ եղաւ Ս.Դ.Հ.Կուսակցութեան ուղեգիծը, դաւանանքը եւ յեղափոխական դպրոցը:

Քսաններուն առաջին թելադրանքը կը վերաբերի կեցուածքի եւ սկզբունքի: Գաղափարական գետնի վրայ ունեցած խոր գարգացումն էր, որ Քսաններուն ընձեռեց ճշգրիտ ուղին որդեգրելու գիտակցութիւնը»: Ան խօսքը աւարտեց ըսելով. «Փառք Քսաններուն, որոնք այսօր մեզի հպարտութեան, պայքարի եւ անընկճելիութեան ներշնչանք կու տան»:

Ապա հրաւիրուեցաւ Ս.Դ.Հ.Կ. Լիբանանի Շրջանի Վարիչ Մարմինի ատենապետ՝ Ընկ. Տոքթ. Մարտիկ Ժամկոչեանը՝ փոխանցելու կուսակցութեան խօսքը, զոր ստորեւ կը ներկայացնենք ամբողջութեամբ:

Ձեռնարկի աւարտին հրաւիրուեցաւ տաղանդաւոր եւ խոստումնալից երիտասարդ երգիչ Յովիկ Թաֆրանեանը, որ իր խրոխտ ձայնով խանդավառեց ներկաները, մեկնաբանելով կուսակցական երգեր: Հանդիսութիւնը փակուեցաւ յոտնկայս՝ «Ուխտի Երգ»ով:

ՇՆՈՐՀԱԻՐՈՒՆԵՐ

ՄՀԵՐ ԴՈՒՆԵԱՆ ԵՒ ԱՆԻ ԽՈՏԱՆԵԱՆ
Ամուսնացեալք 18 Յունիս, 2017, Փաստինա

Մեր ջերմ շնորհաւորութիւնները նորապսակ զոյգին եւ անոնց ընտանեկան համայն պարագաներուն, մասնաւորաբար Տէր եւ Տիկ. Գրիգոր եւ Քաթիա Խոտանեանին:

ՄԱՍԻՍ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ԿՏՐՕՆ

Yes, I wish to subscribe to Massis Weekly

Enclosed a check for (one year)

* \$50,00 * \$100,00 (first class) for USA

\$ 125,00 (Air Mail) for Canada.

\$ 250,00 (Air Mail) Overseas.

Name: -----

Address: -----

City: ----- State: ----- Zip Code: -----

Country: -----

Tel : ----- Email: -----

ԵՐԲ ՕՏԱՐՆ ԱԼ ԿԸ ՎԿԱՅԷ

Շարունակուած էջ 15-էն

ու հայոց տառապանքը կը նկարագրէ: Կ'իմացուի նաեւ, թէ այրերուն մէջ մասը ջարդուած է:

Ռիկզ Խարբերդի մօտ գաղթական մը կ'այցելէ ու հոն անձամբ կը տեսնէ անօթուածներ եւ թշուառութեան մատնուած հայ խլեակները: Կիները կ'ուզէին իրենց զաւակները պահելով ձեռքերու յանձնել: Հեղինակը բազմաթիւ դրուագներ կը պատմէ գաղթական այս այցելութենէն:

Շատ քիչ հայեր կը մնան Խարբերդի մէջ: Այս միջոցին կողոպտուած եւ թշուառ գաղթական հայեր Խարբերդ կը հասնին շրջակայ հայ գիւղերէն: Ռիկզ իր անձնակազմին հետ կը ձեռնարկէ անոնց օգնութեան գործը: Միսիոնարները հաց, սննդեղէն եւ հագուստ կը բաժնեն գաղթականներուն: Սակայն, աւելի ուշ, այս հայերէն շատերը մէկ առ մէկ ձերբակալուելով կ'աքսորուին: Գաղթականներուն ազգականները Ամերիկայէն օգուծին

կը զրկէին իրենց հարազատներուն: Շնորհիւ Ռիկզի, ամերիկեան միսիոնարութիւնը լաւագոյնս կը ծառայէ այս նպատակին:

Նոր բռնագողթեր տեղի կ'ունենան: Ռուսական գրաւումին պատճառաւ Վանէն եւ Բաղէշէն թուրք եւ քիւրտ գաղթականներ Խարբերդ կը հասնին: Թուրքերը եւ քիւրտերը սահմանամերձ շրջաններուն մէջ խուճապի կը մատնուին 1916-ի գարնան:

1917-ի գարնան լուրեր կը տարածուին, թէ Ամերիկայի Միացեալ Նահանգները հաւանաբար պատերազմի մէջ մտնէ: Այս միջոցին թշուառութիւնը կը շարունակուի Խարբերդի մէջ: Ժանտախտը բազմաթիւ զոհեր կը խլէ: Ռիկզի տիկինը ժանտախտէ կը մահանայ:

Իսկապէս ալ, ԱՄՆ պատերազմ կը յայտարարէ Գերմանիոյ դէմ: 17 Մայիս 1917-ին բոլոր ամերիկացի քաղաքացիները ձամբայ կ'ելլեն դէպի իրենց երկիրը: Ռիկզ կը հեռանայ Խարբերդէն՝ թշուառական հայոց մնացորդները իր ետին ձգելով:

«ԱՐԱՐԱՏ»

ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Շարունակուած էջ 13-էն

րահ իր հարազատ Թէոդոսիա քաղաքում:

Հ. Այվազովսկին վախճանուել է 1900 թուականին: Այվազովսկին թաղուած է Թէոդոսիայում՝ հայոց միջնադարեան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում:

Այվազովսկու գործերը աճուրդով վաճառուել են մինչեւ \$2

միլիոն 125 հազար ամերիկեան տոլարով:

Հայ կերպարուեստում բնականորէն ժանրի հիմնադիրն է Յովհաննէս Այվազովսկին: Համաշխարհային հռչակ վայելող գեղանկարիչն ունեցել է հարիւր քսան անհատական ցուցահանդէս, ներկայացրել իր արուեստը ոչ միայն Ռուսաստանում, այլ նաեւ եւրոպական երկրներում, Ամերիկայում:

ՆՈՐԱՆՈՐ ԱՄԵԱԿՆԵՐ ՄԱՇՏՈՅ ԳՈՒԷԹԻՆ

Շարունակուած էջ 14-էն

տպարանի: Գիրքը ներկայացուց ծանօթ մտաւորական, Դոկտ. Տէր Եղիայեանին երկար տարիներու բարեկամ՝ Սարգիս Մաճառեան: Ան խղճամիտ կերպով ներկայացուց այս ծաւալուն հատորը, նշելով անոր առանձնայատկութիւնները, ունենալիք օգուտն ու նպաստը Հայ Դատին և մեր պահանջատիրական պայքարին: Սարգիս Մաճառեանին հատորին մասին վարակիչ խօսքերն ու բնութագրումները արժանացան ներկաներու ջերմ ծափահարութիւններուն:

Դոկտ. Կարպիս Տէր Եղիայեան, յանուն Մաշտոց Գոլէճի գեղեցիկ գնահատագրերով պարգևատրեց օրուան արուեստագէտ-արուեստագիտուհիները, խօսողներն ու «Voices In Silence/Ձայներ Լռութեան մէջ» հատորի լոյս ընծայման բոլոր սատարողները:

«Տարուան Հայրը» կոչումին արժանացաւ Սարգիս Թոփալեան, «Տարուան Մայրը»՝ Սէլա էքմէքճեան: Հայագիտութեան Պատուոյ Փրոֆէսորի տիտղոսը շնորհուեցաւ Երան Գուլումճեանին, կիպրահայ հանրաժանօթ մտաւորական:

Այս ուրախ առիթով հռչակագրեր ու գնահատագրեր

ղրկած էին՝ Միացեալ Նահանգներու նախագահը, Կրթութեան նախարարը, ԱՄՆ-ի Մերակոյտին հինգ անդամներ, Ներկայացուցիչներու Տունէն 26 անդամներ, եօթը նահանգապետներ, 36 քաղաքապետներ, 24 համալսարաններու նախագահներ, 84 հայ ու ամերիկեան կազմակերպութիւններ, 136 մտաւորականներ, շրջանաւարտներ ու բարեկամներ:

Մօտաւորապէս գիշերուան ժամը 8:30-ին վերջ գտաւ հանդիսութիւնը, վերջին թովսէփ Մաթոսեանի փակման աղոթքով, խորապէս գոհ ձգելով բոլոր ներկաները, որոնք մեկնեցան սրահէն պատմական ձեռնարկի մը ներկայ եղած ըլլալու մեծագոյն բաւարարութեամբ:

Ջերմօրէն կը շնորհաւորենք բոլոր անոնք, որոնք 25 տարի հաւատացին, ծառայեցին նիւթապէս և բարոյապէս օգտակար հանդիսացան այս սուրբ և պատուական գործին, գլխաւորութեամբ մեր բոլորին սիրելի Դոկտ. Կարպիս Տէր Եղիայեանին:

Բոլորին կ'ըսենք՝ ձեր վարձքը կատար: Մենք հպարտ ենք ձեզմով: Թող Աստուծոյ շնորհները անպակաս ըլլան ձեր վրայէն:

ՅԱՒԱԿՑԱԿԱՆ

ԳՐԻԳՈՐ ՆԻԿՈՂՈՍԵԱՆԻ մահուան տխուր առիթով Տէր եւ Տիկ. Տիգրան եւ Վարդուհի Սարաֆեան իրենց խորագրաց ցաւակցութիւնները կը յայտնեն հանգուցեալի ընտանեկան պարագաներուն եւ համայն հարազատներուն:

Առ այդ կը կատարեն հետեւեալ նուիրատուութիւնները՝ «Մասիս»ին \$50
Հ.Մ.Մ.ին \$50

SABAH GUL CHAPTER INVITES YOU TO JOIN & TO ENJOY
Fish and More
UNDER THE SKY
(Catch of the Day)
THE EVENT OF THE YEAR
Will Take Place on:
Saturday, AUGUST 19, 2017
STARTING @ 7:30 PM
ADDRESS:
9537 SHOSHONE AVENUE
NORTHBRIDGE, CA 91325
DJ MUSIC - Fish and More
Entrance Donation \$35
Սապահ Կիլ Մասնաճիւղ
Կը Հրախիթ
Չուկ Կերոյթի Երեկոյ
Տեղի կ'ունենայ Շաբաթ, 19 ՕԳՈՍՏՈՍ, 2017
Երեկոյեան ժամը 7:30-ին սկսեալ
Մուտքի նուէր՝ \$35

Հետաքրքրուած ե՞նք իրենց փոխարժեքով ստանալ՝

- Հայկական երգարաններ
- Կիլիկիոյ պատմական գիրքեր
- Տեղասպանութեան հետ առընչուած գիրքեր

Եթէ ունիք նման գիրքեր եւ կը փափաքիք զանոնք վաճառել, կը խնդրենք մեզի հետ կապ հաստատել հեռաձայնելով կամ e-mailով՝ **ՎԱՀԷ ԱԶԱՊԱՀԵԱՆԻՆ:**

Vahe Atchabahian
1743 E. Elizabeth St. • Pasadena, CA 91104
Tel: 626-354-5924
vamedia@yahoo.com



OFFICE SPACE FOR RENT IN PASADENA

ՎԱՐՁՈՒ ԳՐԱՍԵՆԵԱԿՆԵՐ

1060 North Allen Ave
Pasadena, CA 91104
Գրասենեակները վերանորոգուած եւ յարմար վարձքերով
Հետաքրքրուողներէն հեռաձայնել՝
(626) 398-0506

Լա Լիգայի Նախագահ. Ռոնալդուի Զեռանալը Հսկայական Կորուստ Կը Լինի Սպանիայի Առաջնութեան Համար



Սպանական ֆուտպոլային Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը չի հաւատում, որ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի յարձակող Կրիշտիանու Ռոնալդուն խուսափել է հարկերից:

«Ռոնալդուն չըջապատում են պրոֆեսիոնալ մարդիկ: Ես վստահ եմ, որ նա օրէնք չի խախտել: Մեր ժամանակներում հարկային ծառայութեան հետ կապուած ամէն լուրից յետոյ մարդուն պիտակաւորում են եւ անուանում խարդախ:

Ռոնալդուի հեռանալը հսկայական կորուստ կը լինի Սպանիայի առաջնութեան համար: Միջազգային ասպարեզում Լա Լիգայի զարգացման տեսանկիւնից նրա բացակայութիւնը լրացնել հնարաւոր չէ», - Տեբասի խօսքը մէջբերում է AS-ը:

Սպանիայի դատախազութիւնը մտադիր է դատարանում վիճարկել Ռոնալդուի անմեղութիւնը՝ մեղադրելով 2011-2014 թուականներին 14.7 միլիոն եւրօ հարկ քիչ վճարելու մէջ: Այս մեղադրանքներից յետոյ Ռոնալդուն որոշել է հեռանալ Սպանիայից: Ֆուտպոլիստին ձեռք բերելու ֆինանսական հնարաւորութիւն եւրոպական ակումբներից ունեն միայն «Մանչեսթեր Յունայթեդն» ու ՊՍՅ-ն:

«Մանչեսթեր Յունայթեդը» Ռոնալդուի եւ Մորատայի Համար Կ'առաջարկի 210 Միլիոն Եւրօ Եւ Դէ Խեայի Տրանսֆերը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 210 միլիոն եւրօ առաջարկել Մադրիդի «Ռեալին» պորտուգալացի յարձակող Կրիշտիանու Ռոնալդուի եւ սպանացի յարձակող Ալարօ Մորատայի համար՝ գործարքի մէջ ներառելով Դաւիթ Դէ Խեայի տրանսֆերը, հաղորդում է Tuttosport-ը: Արքայական ակումբն արդէն երկու տարի փորձում է ձեռք բերել Սպանիայի հաւաքականի դարպասապահին:

Ռոնալդուն դժգոհ է, որ Սպանիայի դատախազութիւնը մեղադրում է իրեն հարկերից խուսափելու մէջ եւ չի ցանկանում մնալ այդ երկրում, իսկ Մորատան դժգոհ է «Ռեալի» ֆրանսացի գլխաւոր մարզիչ Զինեդին Զիդանից, որն իրեն աւելի քիչ խաղաժամանակ է տրամադրում, քան ֆրանսացի յարձակող Քարիմ Բենզեմային:

IFAB-ն Առաջարկում է Ֆուտպոլային Հանդիպման Խաղաժամանակը Սահմանել «Մաքուր» 60 Բոպէ

Ֆուտպոլային խաղի կանոնների կարգաւորմամբ զբաղող Ֆուտպոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը (IFAB) մշակել է ֆուտպոլային հանդիպումների դիտարժանութեան բարձրացման ուղղուած Play Fair! ռազմավարութիւնը:

Ենթադրում է հանդիպման խաղաժամանակը դարձնել 60 րոպէ՝ դադարների ժամանակ վայրկեանաչափն անջատելով, պասքետպոլի եւ հոկեյի օրինակով:

IFAB-ն առաջարկում է նաեւ ազատ հարուածի փոխարէն 11 մեթրանոց հարուած նշանակել, երբ դարպասապահը տուգանային հրապարակում գնդակը ձեռքերով է վերցնում իր թիմի խաղացողից ոտքով փոխանցում ստանալիս:

Կազմակերպութիւնը նաեւ առաջարկում է հեռացնել այն խաղացողին, որը դիտաւորեալ ձեռքով է գոլ խփում, իսկ եթէ խաղացողը դարպասի զծից դիտաւորեալ գնդակը ձեռքով է հեռացնում դատարկ դարպասից, գրանցել կոլ:

Եւրա Մովսիսեանը՝ Յաղթական Կոլի Հեղինակ

ՄԼՄ-ի կանոնաւոր առաջնութեան հերթական տուրի խաղում «Ռեալ Սոլթ Լեյքս» ընդունել է «Մինեսոտա Յունայթեդին»: Դաշտի տէրերն առաւելութեան են հասել նուազագոյն հաշուով: Յաղթական գոլը 84-րդ րոպէին խփել է Եւրա Մովսիսեանը:

«Ռեալ Սոլթ Լեյքսը» 17 խաղից յետոյ 17 միաւորով Արեւմուտքի 9-րդ տեղում է: Փլէյ-օֆֆ դուրս գալու իրաւունք են տալիս 1-6-րդ տեղերը:



Լեւոն Ջուլֆալայեան. Թիֆլիսի Մրցաշարում Յատուկ Մտածուած Տեռոր Էր Արթուր Ալեքսանեանի Դէմ



Թիֆլիսի մրցաշարում տեղի ունեցած միջադէպը, կարծես, յատուկ մտածուած տեռոր լինելը Արթուր Ալեքսանեանի, Հայաստանի դէմ:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց յունահռոմէական ըմբշամարտի Հայաստանի հաւաքականի գլխաւոր մարզիչ Լեւոն Ջուլֆալայեանը՝ մեկնաբանելով Թիֆլիսի մրցաշարում Արթուր Ալեքսանեանի մասնակցութեամբ սկանդալով աւարտած եզրափակիչն ու օլիմպիական արտօջեանի որակագրկումը:

Յիշեցնենք, որ Թիֆլիսի մրցաշարում 98 կգ քաշայինների եզրափակիչի գօտեմարտի ընթացքում գորգի անկիւնում կռիւ էր ծագել, որին խառնուած է եղել ըմբշիչի հայրը: Գէորգ Ալեքսանեանը: Արթուր Ալեքսանեանը մի պահ հեռացել է գորգից, ինչի համար Ալեքսանեանին որակագրկել են եւ գրկել արծաթէ մեդալից:

«Եզրափակիչում Արթուր Ալեքսանեանը հանդիպեց վրացի ըմբշիչի հետ, որը վստահեցնում էմ, լուրջ նուաճումներ չունէր: Բայց ըմբշիչ է, որը ձգտում է դառնալ Եւրոպայի, աշխարհի եւ օլիմպիական արտօջեան եւ Արթուրին յաղթելը կլինէր մեծ նուաճում նրա համար: Գօտեմարտի 5,16 րոպէին հանդիսականների շրջանում տեղի ունեցաւ տարաձայնութիւն, քանի որ անարդար միաւորներ էր շնորհուած վրացի ըմբշիչին: Իսկ Արթուր Ալեքսանեանը հենց մեկնարկից միայն յարձակուած էր:

Երկրպագուները չզիմացան եւ տեղի ունեցաւ բախում հայ էր վրացի երկրպագուների միջեւ: Գօտեմարտը կանգնեցուց եւ միջադէպը շարունակուեց 10-15 րոպէ: Մարտավիճակներին էլ ներքաշեցին այդ կռուի մէջ, մասնաւորապէս Արթուր Ալեքսանեանի հորը, ինձ: Սկսեցին քաշքշել Գէորգ Ալեքսանեանին, եւ Արթուր Ալեքսանեանը չզսպեց իրեն, իջաւ գորգից: Դա տեւել է մի պահ, նա եկաւ երկրպագուներին խնդրեց, որ դադարեցնեն տարաձայնութիւնը, որպէսզի շարունակուի գօտեմարտը:

Բայց Արթուր Ալեքսանեանը օրէնքի խախտում թոյլ տուեց. գորգից հեռանալը պարտութիւն է, երկու միաւոր մրցակցին եւ նկատողութիւն: Իսկ մրցաշարի գլխաւոր մրցավարը թուրք էր եւ նա արեց այն, ինչ իրեն ձեռք էր տալիս եւ յաղթանակը շնորհեց վրացի ըմբշիչին», - ասաց Լեւոն Ջուլֆալայեանը:

Ռայոլա. Իբրահիմովիչը Բազմաթիւ Առաջարկներ է Ստացել ԱՄՆ-ից

Շվեդ համարձակող Զլատան Իբրահիմովիչը բազմաթիւ առաջարկներ ունի, ասել է ֆութպոլիստի գործակալ Մինո Ռայոլան:

«Զլատանի մօտ ամեն ինչ լաւ է: Նա բազմաթիւ առաջարկներ է ստացել ԱՄՆ-ից եւ այլ տեղերից: Իհարկէ, նա չի պատրաստուած խաղալ «Նափոլիում»: «Միլանը» եւս մեզ չի դիմել», - Ռայոլայի խօսքը մէջբերում է Goal.com-ը:

35-ամյա ֆութպոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ աւարտուած է Յունիսի 30-ին: Ծնկայօղի վնասուածքից եւ վիրահատութիւնից յետոյ սպասուած է, որ նա լիարժէք մարզավիճակի կհասնի Դեկտեմբեր-Յունուարին:

Անցած մրցաշրջանում Իբրահիմովիչը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 46 հանդիպման, խփել 28 գոլ:



SEROP'S CAFE
GREEK & LEBANESE FOOD
SERVING BATON ROUGE SINCE 1979